

540

ԱՐՄԵՆԻԱ - ՍԻԵՎԵ

ԿԱՐՄԻՐ-ԿԱՆԱԶ

Ա. ՇԱՀՔ

(1932-1934)

Ժամանակի կատաղութեան տևկ,
«Մեր շին» Ամսագլ մեռաւ խանձուած,

«Եփիւր» և խորովի, ճազու և պայուղում,
«Պատրա» և կայանչել վերջին գերանին,

«ԱՌ», «Անդ» այնոյնքն այսօն ենթ Ամէին,
«Մասիս», քանի Մասիսուաց

Ա. ԱԶԱՐՅԱՆ



891.99
Ա-91

ՏՊ. Կ. ՏՕՆԻԿԻՆԻ
ՊԵՏՈՒԽԻ, 1936

06 DEC 2010

Задир

С. І. Задир Муртазагулев
п. Чирчикский

15 Aug. 1936. Чирчик. Задир

Задир

540

С. І. Задир
Чирчик, 1936

02 230 86

001.00
U-31

01 JAN 2008

ԱՐՄԵՆ - ՍԻՒՆԻ

891.99 Կորմե - Ալեք.
9627-71

Ա-91 Կարմեր

Կարմեր

VII C - 1966 12/178

ԿԱՐՄԻՐ - ԿԱՆԱԶ

Ա. ՇԱՐՔ

(1932—1934)

«Կարմիր կարիւօի կատաղութեան տակ,
«Մեր շին Ամառը մեռաւ խաճճուած...»:

«Դիշեր և խորոնկ, ճրագս և պյաղում,
«Կոռւս և կախուել վերցին զերանին...»:

«Ո՞սի, մենի այնպէս կարօս եմ Ուժին,
«Մասիս, չա՞ն Մասիս...»»:

Ա. ԱԶԱՐՈՂԵԱՆ



540 9627-71

ՏՊ. Կ. 80ՆԻԿԵԱՆ
ՊԵՏՐՈՒԹ, 1936

2005 HAL. 10

26.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1993 թվականի
ապրիլի 26-ի
(ՀՀ 1 - ՀՀ 9)

Հայաստանի Հանրապետության
Կառավարության հայտադիրը՝
Հայաստանի Հանրապետության
Հայոց ազգային ժողովի պատճենի մասին

Հայոց ազգային ժողովի մասին
Հայոց ազգային ժողովի մասին

Հայոց ազգային ժողովի մասին
Հայոց ազգային ժողովի մասին



9627-71

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱԶԴՈՒԱՑԱՐԴ

ՏՕՔԸ. Յ. ԵԿԵՂԵԿՈՂՋԵԱՆ

ՈՐԴԻԱԿԱՆ ՍԻՐՈՎ

ԶԵԶԻ ԿԸ ԶՈՒԵՄ

— Ծած հողեն արտօրի —
«ԿԱՐՄԻՐ-ԿԱՆԱԶ» կանյերս այս սղայմուրսէս,
Որում շուրբը, գրանիով Զեր հայրենի,
Կողերուն իր կարառ հերթեն ախտակեզ
Դեռ դեպ Լոյսին, Կեամիի Զուրին կը հակի:

ԱՐՄԵՆ-ՍԻՒՆԻ (Բ. Մ.)

1.— ԱՇՈՒՂ ԵՂԻՐ ։ ։ ։

Եկա՛ւր, եղբայր, առուղ եղիր դուն սա մեր
Երազներուն, կարմիր կեանքին մարտիրոս.
Մասիսներու դեմ զերդ յուռութք՝ տրմաբեռ,
Նետ բոց մը տունչ երգերուդ հրայրէն,
Ուրկէ ծագեց լոյս՝ Խաւարին բարբարոս:

Մրժիդ վրայ, բող նախ ցեղիդ խաչաբարձ,
Արմէի սիրտն, այնքան ներմիս բիերով.
Ափդ, բնա՛ւ, Ուխսի մանին լոկ դրուած,
Մսէ արբէիռ, կամ արծարի շպարէն,
Զվերնայ ես, աչառ կեանքին սա գինով:

Հովերու պէս, արեւներով, ամէն տուն,
Տար խորհուրդին մեծութիւնը Հայ Մահուան.
Կրծքեր կամայ, ըլլան զոհը տարփողուն,
Մշակական մկաններուդ երևումով,
Գաղափարի լոյս նիզակիդ սրբազնեն:

Արախսի զոռ եւ Սփրափի ափերուն,
Եղերական Արեալոյսէն դեռ ասդին,
Հեղումն արեան, միլիոններէ հայկազուն,
Թուրան ցեղին վրեմիսնդիր ու խոռով.
Գանկերէ մեր հեղեղներու պէս կ'անցնին:

Վայրահակ տես ճականներ բիւր դեռափի.
Կոպերուն տակ անոնց, մահը, զերդ կապար,
Մայրական հին սկրերու տեղ կը նսի.
Տե՛ս, քէ ինչպէս ներկայով սա՝ ապագ սն.
Տժգունօրէն՝ կ'ոգեշվարի տեւաբար:

Արեւ—լուսնի ամէն յառման տակ հեռի,
Վարանդի սրտեր կան մեր երակէն.
Գործանոցի ծխաններէ բաղբենի.
Շահագործման կ'ելլէ անոնց սիրտն արդար,
Եւ տերս մ'արծաբով լանջերու լուրկ հերկ կ'իւղեն...:

Հա՛րկ է նոր քու լոյս ու բազկիդ կտիռով,
Բեգացած թիրս թշնամնին յանդիման,
Որ քամեց հայ արդարութիւնն ոճիրով,
Մեռնի՛ յաւես, եղեգութեան հետ մահուան,
Տրմութիւնը հոգիներու զիշերին:

Ամեն նակատ, Մեծ Տեսլին հետ մորուած,
Նժդեհաննի թէ յարկերու մէջ հայրենի,
Փլատակ մ'է, փլուզում մը տուգանուած.
Կարմիրով ուղիս Ապրիլեան, որ Վրեժի
Կարող է լոկ կանգնել Աստուածն վերափին:

Տար բոց, արին՝ մեր սրտերէ կենդանի.
Յեցերէ լոյծ ջիլերու հայ ենթակայ.
Կեանի տար, լոյս, դուն, հրաւերն յաղը Արագօն,
Որ առաւօսն իրենց մուրեն ոգեզվար,
Կարմիր նամբով ներմակ յարկը չը մտնայ:

Առ անիւն, գեռ մորն բիբերէ աշնահար
Եւ լարերուդ, յօներուդ քուխ ցասումին
Ըլլան քող բոցն անզիջող, հուրն սրբարար
Մարդկայնի դեռ արեւուն մէջ տառապող
Հոգիներու մահասարուու վրէժին:

Գնա՛ եղբայր, համբոյրը մեր քու նակտին.
Յօյս տար, սրտերը մեր՝ սրտերու տառապած.
Մենք իրենցմով, եւ իրենն քող խմբովին,
Կանգնին մեզմով, կեանին դեմ սա մահափող,
Կեանին մ'արդար արշալոյսով գրահուած.

Զի, այսօրէն, մենք,
Պարտի փոխան հին, այս ուսու քանառաւ
Պէտ է կերտենք,
Լոյս—բոց վրէժով
Կամքը մեր կեանին...

2.— ՄԵՆՔ, ՈՐԴԻՆԵՐԸ ՏԱՌԱՊԱՆՔԻՆ

Այսօր, մենք, Տէր, որդիները տառապանքին,
Անցեալներու եւ ներկայ սա անյուսական
Վիւսաներէն մեր յոյժ այլակերպ ու տրմագին,
Դանիդ, մաղրի, կ'ուղղենք կրկին խռնկը բաւեան:

Արտի ամեն յուզումն է այս մեծ հաւատքին՝

Չոր կրաւեցաւ հզօրանքիդ միւս հպատակ.

Ամեն կոյ իր տուաւ սաղմին լոկ նոյն ոգին՝

Արիւնի մինչ դուներն այսկան լերկ, անվասակ:

Խորտակեցինք հին զիները մեր ուազմական
Քու փոքրողի բեռանդ, Արգար Լուծիդ համար.

Եւ պատամունքը ուժին՝ ուռվ կ'աներ ներկան,

Մեռա՛ւ, կանգուն խաչիդ տակ սա անյիշաշար...:

Պատգամներուդ բնդիանեանքին, հայ հոգիին
Ընդպարմացաւ արու ջիղը կենսապարզեւ.

Եւ օրնանքիդ միւս զուգանեռ, ամեն աւիւն.

Փոխան անցեալ յաղը տուրին, տուաւ պարտան մը սեւ:

Ծագերէ ծագ Գանիդ երբ ալ ինկանք նլու,

Մրկեցաւ տանք մ'ոսոյն մեր գոյութեան դեմ.

Ինչո՞ւ, Տէր, Քու նոյն չգրիր լոսիդ աղու

Պրկանքն անոր հետին, ուռվ եղանք նսեմ...:

Լիզեց բանդը կամարները բաղաներուն.

Աւմին, բարեղն մեր միսեցաւ անտրգն օսար.

Հրդեհուեցան նշխարիդ սուրբ անդեր բեղուն,

Տէ՛ր, գրկանքն ենք կեանին հպարտ, կամքիդ խոնար...:

Խորանիդ Սուրբ, խունկիդ համար ամեն հոգի,

Զգեց յետին լուման՝ սրտին վիրով նամես.

Արշալոյս խոր իրիկուն, անհաս, բարի

Կ'ապասենք դեռ կամքիդ բանին լոկ փրկաւէս :

Քանի՛ արեւ, կողերու հուսկ լոյսեր բամող,
Ախորական վայերու սա դեռ անվախնան
Դիակեներու մէջ մեր ցեղին ժիրիմ հայցոլ,
Ինկանք ոտքը Խաչիդ, լացինք մեղն հայասպան...;

 Տե՛ս, գրկերէ մօր, վկրէ ծծած, անլինիու դեռ
Կ'իշեն ըրբներ մահուան դալկէն սրախոռով.
Ծաւխերուն հոււկ կայձր զոհած՝ կ'ողբան ծերեւ.
Մա՛յր ենք համակ, բան արու, սա կոյս մ'որբերով...;

 Տէ՛ր, ամեն ծունկ, արեան զբող սպիներով,
Աղաշական կ'ընծայէ զոհ սփրտը ჩեզի.
Բիսէ՛, դարձեալ, հրաժեիդ հին ակր, որով
Մահուան, Նիւրբն հոգեներան Տուրտը մեռնի:

 Տէ՛ր, ընդունայն չ'անցնի բող մեր յոյսը գահիդ.
Տարեւոր կան մեղերու մօս արդար սրտեր.
Գէք, յանցումբ, զոր կարմրցուց Քու բղամիդ,
Դառնայ բաւանք՝ շնչող մանուկ հաւասէին դեռ:

 Կ'ուզենք կանզինի օրբանին մէջ մեր պապերուն.
Մէն մի կանչ ու վանկ սր կ'ելլէ մեր ըրբերէն,
Ընդունէ ալ, ինչպէս մահուան վնիրն անհուն,
Արձակուած Մեծ Տառապանին մեր աղեղին:
.

Տաճարներուդ կեանքի՛ն համար ալ Հայ Յեղին,
Ներէ որ, Տէր, յետայօրիկ, բժնամական
Կրենք պիտի ամեն զրան հօրօազին.
Զոր կրաւեցաւ գոյուրեան դէմ մեր աննիւան...;

 Զի ամեն հունձք բարի,
Որ առաւ կեանքը մեզմուլ,
Եղաւ մահ մը վայրի,
Բունին մեր ցեղային,
Հնձուորին այն բրով
Որ, անա, դեռ կ'ալի...:

3.— ԿՈՄԻՏԱՍՈՒ...
Բայց զուն ինչո՞ւ, մահէդ առաջ, այդքա՞ն ձիգ,
Լացիր, մեռար խաչիդ վրրայ մահիդ գէմ.
Ինչո՞ւ երկար յառեց մահը՝ աչքերուդ,
Եւ լուսաբազձ բիբերդ քու՝ բիբերուն,
Որու շանթին նիզակն հատու, ու զղածիդ,
Ինկաւ յանջքին վրրայ ցեղիդ որբենի.
Եւ վէրքրն այդ, թարթիչներուդ գէմ իր բաց,
Մընաց այնքա՞ն կարմին, այնքա՞ն խոր ու բաց:

Տաճարներու, էջմիածնին մեր Սրբազն
Խորաններու կանթեղներէն մշտավառ,
Դուն քու անմար քնարիդ հետ, զերդ գափնի,
Զէթ ցւ խունկդ եւ երզըդ պիտի ունենաս.
Հայ մաղթանքին, յարականին վրայ բացուոզ
Բուրվառներու բոյրերուն պէս հոգեպարար:

Նայիրեան մեր ձորակներուն, սարերուն
Ծուշաններն ու քրքումները ամէն այզ,
Ազօթքի պէս եւ խունկերու հոտեւան,
Մըսան պիտի քաղցրութիւնը խազերուդ.
Եւ հայրենի արտօրաններու ջիլապինդ
Մշակներն ու հերոսները հողին բոլոր,
Կանաչ—կակաչ, զառ ծովերու մօտ ցորեան,
Հոգիացած սրինգներուդ ջուրերէն,
Պապակ հօտի մը պէս անկազ, անբաժան,
Պիտի զքեզ շունչին իրենց թափովն յաղթ,
Հօուլէլներուն մէջ՝ իբրև տեսիլք օրօրնն...:

Տղաներ ու աղջիկներ հայ արփաշուրթ,
Սոխակներու կտուցներու հետ տարփիկ,
Արարատեան պարոյրներու տարածքին,
Եաւասարգեան ծաղկու մներու մէջ աւէն,

Արեւ ու շաղ կախարդ լարիդ զինիով.
Վաղեն պիտի իրենց կեանքի խնձորին,
Եւ զայն համակ ճաշակելէ վերջ մրայն,
Զքեզ լման, ճանչնան արեւ ճակատով...:

Լոյս ես գուն լոկ, եւ լոյսին հետ կենդանի.
Մընաս պիտի կենդանի քու հոգիով.
Մրտերու մեր խորերը միշտ հայեցի
Եւ հոգիին, ուղեղին մէջ անկաշառ.
Բոլոր մտքի եւ արուեստի մարզերու,
Որպէս ոխանք, լոյս ջիղերուդ մկրատիչ
Յեց ցեղին դէմ մթագար:

Օրհնութիւն Քեզ, ո՛վ մեր շունչին, հոգիին
Ներհուն հայրը երգեցիկ:
Դուն լոկ, գաճաճ թփաստանի մէջ յառնող
Որպէս չինար, որպէս նոճի ուղղաբարձ,
Հին ու նոր քու գահիճներուդ խայտաւոր
Մերունդներէն վե՛ր, գերազօր,
Հաղար սերունդ արժեցիր:

Եւ հիմա, ո՛վ կոմիտաս,
Անմահ ես Դուն, արեւէն ալ կենդանի,
Հայ երկնքին, հոգին վրայ թեւածող
Հայ լոյս երգին, վէրքին պէս խոր ու մէկին,
Եւ մշտահոս մեծութեան հետ խնկելի:

4.— Մ Ո Խ Բ Կ Ը Ը

Դէս մը դեղին՝ որ ամեն դուռ ման
Մահուան մը բեռով գուրը կ'արինի,
Մատնեւ, սրուններ անօթի, նման
Մրերու քօնած արեւէն բարի:

Ո՞ր տարապարհակ, եղբա՛յր, օրը բեզ.
Երդքիդ, զիղերուդ զիրզ ու սնուցիչ
Յեցեն, բրուտին, հացը խորտակեց.
Դրաւ գաւներուդ մերկուրիւն անիծ:

Ծիրին վրայ դեռ առոյդ արիւնին,
Ազն են կեանեն բնդմիւս խորատեր.
Կ'ըսես, բնկումն է սրտի մը զուրին,
Եւ մեղկուրիւնը հոգիներու զիր:

Առջի տւեցին չէ՞ր, ո՛վ մարդ, որ անսուս.
Մատուցումն եղաւ յոյզի խաչակիր.
Տրմահակորդ, միւս մնաց լոյսը փուս.
Ճամբաներն անցեալ, նոյնին որ խորցիր:

Տանջանիք մ'անբարբառ, խալջի մ'անսովոր,
Մածումին նիս նակտէն կ'երանզի.
Եռազանիք մ'անկապ, աշէերէն մոլոր,
Կորսուած յոյսին, բերերու բերրի:

Միսիդ, բայերուդ նիհար վարանէն,
Հայեացին պէս որբ Ասոււծոյ «Բան օին»,
Դաստակներ արծար, իրաններ բուրկէն,
Ինչա՞ւ անլումայ, անսիրս կ'անհետին:
Կը տեսնեմ ջիղեր ես, ա՞յնան տոյուած
Նիւրի համբոյրով, ներհակ համօրէն
Չեռներու տռոր, բիբերու մաշած,
Եւ հեռու՝ գերվեր մ'ուժի նայուածէն:

Այսպէս, կարբնբարդ անցիդ լուռ ամեն,
Բարացումը լոկ մարզերու լոյսին,
Գուներուդ տակ որբ, դիտումիդ խորէն,
Փողոցներու մէջ կը լուծուի մուրին...:

5.— ԱՆԷՇՔ, ԱՆԳՈՒԻԹ...

Անէ՛ծք անգութ, հողէնց մարդէն, երկնքէն...
Սեւնաս՝ ձմբան անլուսին
Գիշերներու պէս դժոնէ...
Քալէ՛... եւ ա՛լ, չարիքներուդ ձայրայէն,
Աստաշխարող մ'ինչպէս զիտակ մեղքերուն,
Զդառնաս ետ. դէպ' բարութեան բարձրադիր
Լոյսի, կեանքի վեհանքին...
Ոձիրներուդ կարմիրովք պատանքուէ՛. մուռան
Մոյորանքը զուճերուդ՝ բան աօվե, բայրանան
Մտածումիդ հետ բասիր,
Սա մեր հողին սրբագոյն
Բերրումներուն, ձոխանքին
Պայծառ վազքը խոտորեց...
Ճակտիդ վրայ թող երեկ'ք,
Գարնան մ'ինայ հոտեւան
Հողն ու խանդը արփենի:

Քանի՛ ուժի, արուեստի եւ մտածման միասնակ
Զիղեր, զանկեր անյանցան, միանցան միջնա ընթի
Իրենց եւ սա լո՛յս ցեղին
Յոյսի ճամբու տարածքին
Կամքիդ սիթար կշիռովը վշրեցան:

Քզամիղէդ, սուրերուդ չեղքերէն,
Արիւններն, ա՛լ, անդատաստան,
Որպէս ցասում եւ ոխանք,
Բնա՛ւ, բնա՛ւ չչորնան...
Ըլլաս կայէն մ'հալածական...
Աչքերուդ դէմ, բիբերէդ նենդ,
Չթարթափի ոճիրին
Կարմիր ալիքն ու սարսուռ.

Եւ հետքերուդ վրայ թող,
Զորնայ ամէն բերրութիւն,
Ամէն բարիք, ամէն հունձք:
Հորիզոններու մոխիրներէ չ'արթնանան:
Հրդեհուի հողն ոտքերուդ տակ ծծմբով:

Ո՛չ մէկ քար, ո՛չ մի կառոյց,
Բարիքներու անընդել զոյք ձեղքերովզ,
Կազնի քարի մը վըրայց,
Եւ Դուն, որպէս սերմացանն
Արցունքներու, արիւնի,
Նաքովրի մօտ, Ղովտի կոնչ պէս, յանկարծ,
Խանձեր բրգած դաշտերուդ մէջ լայնածիր,
Փոխան ազէ արձանի:

Գառնաս արձան մը կուպրէ...
Արպէսզի, մեծ դատաստանի մ'ապագայ
Ժամերուն, որ անշուշա պիտի չուշանայ,
— Երկնքէն թէ սա մեր հողին կողերէն —
Կեանքիդ, սկիզբն իր վախճանով լիալիր,
Արգարացման մը պատճառէն մերկանայ...:

Եւ իջնես զուն, սուզիս, հանգչիս վերջապէս,
Անդունդին մէջ ատելութեան սրտերու,
Աւ մատեանի միան միայն էջեր մուրման քեղ ժառանգ,
Չեսքերուդ, ճակատիդ եւ ծանրագին
Քզամիղիդ կարմիրովը պատկերուած...:

6.— ԲԱՆՈՒՈՐՆԵՐԸ ռ ռ ռ

Կիրակի եր օրն, կիրակիներու պէս սովոր, երբ ալ
Հողի տածանքին ու տահախնդիր զործարաններուն
Կը կասի մո ալլ ժխորն լանջերու դիմաց տրմահալ,
Եւ կ'իջնէ ամէն բազուկներու խոնջ՝ անդոյր մը բեղուն:

Աշխատանիք բիւր հերոսներն լոյսի այդ պահուն բուրեան,
Մեր օրինուրեամբ, մեր ըմբոսական կարմիք անձով,
Վիրանեներն ինդ մ'հոգիներն իրենց լոյսին կը բանան,
Դարձեալ կորանիք գոներն անվաստակ դառնալէ խռով:
Բայց այդ օր, բաղենդուրս ծառի մը տակ, ձորեն նես մը վեր
Հազիւ կեանիք եւ նակատագրի խային գիտակից.
Մուրն եւ բահն բուխափերով գունդ մ'առոյգ գանգուրներ
Մարդու մ'իին սառեր լներուն մեջ բիբերուն դիւրիչ:
Գիտէին անոնք՝ բէ քուկ կեանիքն իրենց դողդոջուն,
Չափւած էր իմասն ու ախտն մարդուն այդ մասած նակուն
Զի լսեր էին յաճախ եւ տեսեր ուժն իր խօսերուն.
Կուռած նախ լսու գործին, վայելիքն արի զրկանեով:
Եւ մազեցուն իր ձիւնին չափ հասու ծերունին. յանկարձ,
Ջլապինդ բուոնցքը ինդ մ'ակամայ օդը ցցելով,
Տրմուրեամբօնեն, զինք սիրող մարդոց միջեւ լուսաբայձ,
Այսպէս խօսեցաւ, ամենուն սիրոյն, հօր մ'անկեղծ սիրով.
— «Ո՞վ իմ ազնիւ եղբայրներս դեռ անկենիու,
Ընչազուրկ, ես կը զգամ ձեր վիւսն խորին.
Ամեն արցունք անարձագանգ չի՝ մեռնիր.
Այսուն ըոդ սիրն արդար ձեր քրինին,
Դառնայ խոյանիք, զի՞ն, կեանիքն դէմ սա պատիր:
Կը խորիմ բէ, անցեալին երբ առաս էր
Հունձն ու սակաւ թիւր մարդոց բովանդակ,
Կեանին մեր այս, կ'անէր կեանիք մը գերիվեր,
Սիրով մ'անրիծ, վայելիով մը հասարակ,
Չբացած վես տիրուրիւնն իր դեռ դոներ.
Նորոյք ու ձեւ, եւ ծուփ է լոկ «Բան»ն հիմա,
Առանց խորին կեփուեն իր արձակման.
Ու թէն է մեղքի մ'որ լուռ կ'երկնեայ
Նիճրին հունեն՝ փիրած հաւտին երկնամբարձ,
Նախ յուսահաս՝ մարդը՝ մարդէն անխնայ:

Աերն է լոյծ արդ, վարեով, տմոյն, ալիթուած.
Անցեալն էր լոկ, անվարձ սիրոյ համօրէն
Կամարն արի, հիմերն հաւաս, աննուան.
Է՛ր այժմ խոսում, դրժում մ'ապա լուռ նորէն:
Ժայտի յետին ամեն կայ ուռեր մը երկուրդ.
Ամէն արցունք չունի արդար սառապանք.
Կ'ապրինք անկապ իրառու նես՝ զերդ անցուրդ,
Լոյսի բովով երբ մուրն հա՛րկ է որ բառնան:
Կեանին է կ'երբայ ապագայ համը մ'երազի
Արքան պայծառ, մոյզ այնքան մ'ալ հետերէ,
Ուր մարդ, դարձեալ, բերահաւաս բէ բարի.
Նոր յոյզի մը նոր արցունեով կ'արտասուէ:
Եւ կը մնան յար անսփոփ, արեւն իր.
Հոգիներն ալ մեջն իրենց հիր զուպարին.
Ուր, եղբայրներ, ձեր դիցական դեռ անզիր
Զրկանիներն ու արցուներ նախ տրմագին,
Կ'ըլլան սզրուկ սեղաններու նարալը ձիր:
Դեղիներներովն աշխատաւոր մարդերուն,
Սպառանեն եղաւ միշտ բերք պարար,
Բաժանումն է անարդար, եւ միջն նկուն
Քիրերն մեր կը ցոլաւ բոց մ'անկատար,
Քիմերն անոնց կ'արբին առու, իրիկան
• • • • •
Կ'ուզե՛նք, կ'ուզե՛նք որ տահազոր ամեն զան,
Նուիրական յարուբեան դէմ մեր փլչի.
Պրկին բոլոր պարանոցները ազան.
Ի զին արդար վայելիքի մը կենդանի.
Եւ ցարի խինդն զերդ աստղ սրտերու մեջ անջան:
Կ'ուզե՛նք վայել հատուցման մը զահն արդար՝
Աշխատանիք մ'արդար ժամերուն կեփուով.
Հերի՛ն, հացի նիշն երդերէ անդադար.
Սարդանայ մարդն ալ՝ լոյսն արեանն ըմպելով:

Ե՞րբ, եղբայրներ, բեւեռներէ մեր անջատ,
Զգենու ուժ մ'իր պիտ' պատմունանն յակինք,
Ուսու ձեռքին ցորեանին, լոկ անարատ,
Եւկարին ալ՝ ցեղեր ամեն աներկիմիս:

Ու ես, սրտիս ծերանեն դեռ անփհատ,
Չեր ու անլուր հովիտներու ցիրուցան
Տնանկներու դատին կ'աղօթեմ. մի՛ նակատ,
Եղեկ մր', ձեր գրկանեֆին պիս տիրական...»:

Լուեց. Ամեն դեմք, կրծքին տակ զզաց իր ալ լուս թիւնն
Նոր սերմի մը նոր գարնան այնքան մօսայնքան անմատոյց.
Ուերբ ձուլուածէր պատկերն արդեն մէջն անոնց սրտերուն
Մերունին այդ մոզ, ազը Մուրին դէմ Լոյսով իջեցուց...,

7.— ԳԵՐԵԶՄԱՆՈՅԼ

Ա՛խ, այդ որքան, գերեզմանոցին մէջ գիւղին,
Խաչեր են սեւ, փայտեր մահուան տրմական
Հոգիներք վրայ յոյր թէ անարիւն
Խաչուեր, խմուեր տուրտեր սմայն, անկենդան:

Ու պահապանն այդ, հայեացքով դեղին,
Մահուան համրաւուրք երբուդարձն յար
Կը չափէ թիկունին չափովն աղեղին...:

Ա՛խ, այդ որքան, սգարանին մէջ այդ անել,
Ոխ թէ սիրոյ, յոյսերու մուրք թէ ալուռը
Երբներ փրբեր, պարման կանչեր են հանգեր,
Կեանին ախտին հատու նետեն վիրաւոր...:

Ու բարտիներն այդ ինչքան սեւ զիշեր,
Հոգւոյ բախսէ, բարբերէ սպանոր,
Ճակատ զիշերող հասակ ես կապեր...:

Ա՛խ, այդ որքան, համգարանին մէջ վիրացած,
Ամեն Զատկին պիրկ ու կարմիր յոյզերով,
Լոյս ու յոյսերու համար վաղ ձերացած
Կոպեր են կնուեր, լացեր աչեր արիւնով...:

Ու անդրիներն այդ, փօխան յուսացուած
Յոյս ու կեանին, լոյսին ապառնի,
Մահ կը ձիւնեն, ահ ու մահ կպրացած...:

Ա՛խ, այդ որքան, նեցարանին մէջ կապար,
Հող ու փողի համբոյրներու կնիքով,
Ափեր են խփուեր, մասեր բիւր ու անկար
Լանջեր տղայ, վանկեր սնանկ թրիխով...:

Ու ծիլ-ծաղկիներն այդ, վարդ թէ պալառան,
Բոյր ու ժպտի պատրանեով բնդերկար.
Կը նզնին ժիրմի վանել ահն խռով...:

Ա՛խ, այդ որքան, սա դեռ տնչող լոյսին դէմ,
Հին ու նոր, վառ թէ լսիս, բաւ շարեներով,
Արեւներ յոււ, բարեւներ նոււ՝ դալկադէմ
Դը ննջեն ալ՝ խոնջած, մահուան պատանեով:

Ու աղբերակն այդ, զերդ ոզին հալած
Հոգւոյ մրման թէ խնդման բուրգերուն,
Կը հեզնէ լացն ու հայցը, վերեն ամենուն...:

Ա՛խ, այդ որքան, մահերու հետ սա բազում,
Կողեր՝ թէ՝ բաց, բոււեր՝ թէ՝ չոր ու լոին,
Կուգան այդ տեղ, կուլան, կ'երբան կրկին,
Հշուցած դեռ խոր վերեներն որ կը հոսին...:

8.— ՈՐՔԱՌՆ ԿԵԱՆՔԵՐ ԹՕՇՆԵՑԱՆ...

Տես, հոգիիդ

Թէ զոյդ կաւէ աչքերուդ
Արդարախոյդ բիբերով,
Այդ թաղարն ալ, բուներն ալ
Թերախանձ մեծ վարդենիին,
Որ ներկայ այս առաւտէն զեռ առաջ՝
Զարդերն էին, բնակութիւնը շնչեղ.

Սա պատերու փլելու չափ մշխրստած
Պարտէզին չորս սահմաններէն ասդին...:

Մեր մատներէն, ճակատներէն ծաղկոտած,
Թշնամանքի եւ ոճիրին մանգաղով,
Որքա՞ն կեանքեր թօշնեցան. . .

Ահա՛ տառեխն ու կարուրախայտը՝ փակած՝
Աւաղանի գորշ ու տղմուտ սալարկին.

Ոտքերուդ դէմ ցանուցիր
Կոճղեր ամէն մնացորդ՝
Խնձորենի, նշենիներ էին մեծ՝
Որոնց բոլոր ճիւղերէն
Բարութիւնը կը ծորէր,
Եւ որոնց լայն ստուերներուն տակ ամրան,
Ծնողներու խնկաբոյր
Ժպիտներու յանդիման,
Բերկրութեան գինիիով,
Տղայ շրթներ կ'ոգէին՝
Բարութիւններն արդ իրենց մէջ կիսելով...:

Տես, հոգիիդ, թէ զոյդ կաւէն աչքերուդ
Արդարախոյդ բիբերով՝
Այդ թաղարն ալ՝ բուներն ալ
Թերախանձ մեծ վարդենիին...
Մեր մատներէն, ճակատներէն ծաղկոտած,
Թշնամանքի եւ ոճիրին մանգաղով,
Որքա՞ն կեանքեր թօշնեցան...:

9.— ԱՐԵՒ, ԲՈՐԻՌ ԱՐԵՒ...

Ծոքր ններու յամպարին զօտին եեզմով տնսպառ,
Ենչումներուն մեր դիմաց ամեն Ապրիլ կը բացուի.
Կ'իջնէ լուսինը լիներ, կ'ելլէ կրկին պար առ պար,
Լոյս ընորիիդ կեփուվ, սանդուխներէն արձարի,
Նայեարներու ուր տակաւ լուղին բովիր կ'արիւնի

Առխակներու կտուցին լացը վարդի երսնգով,
Գիւղի սկոց ըրբներու շերերուն հետ կ'ոլորուի,
Եւ ժամերու առուտան ձիգ ալելուն խնկաբով.
Երգիներէ ներս զեղուկ երգիներէ ներս նայենի,
Կ'օծէ պատմուեն յառնող՝ լանջերու տակ մի առ մի:

Սուրբ յուռաքին հայեացիդ, մայր հռդին ալ վեր կողէն
Նշենիներու կը փոխուի սպիտակ միւռոնին.
Ծխաններու, գերգ կարապ, զգեր բալէ համօրէն,
Որպէս պտղում մը բարի, նեղեղներէ վերջ գեղին,
Դեպ զարկն իրենց երակին, բայլերուդ հետ կը բակուին
.

Զիլ ու դեղերներն հօգոր հայրերու ևեր սրբազն
— Որոնց նկումն ենք դաւանեներէ այլակերպ —
Արիւնիդ նախ արարիչ բազիններու շուրջ ծնան.
Եւ լեռներն՝ որ Յարզդուն դեռ հպատանեն հին կը ծծեն,
Զոհանենովդ է արդարեւ, լոյս նեղումովդ անվախնան:

Հեռ-մախանմի կապարով, մարդուն, մարդէ վիրաւոր,
Հոգին իր դեռ ըրբներէն անդարձօրէն վար չինկած,
Որպէս լասի, ուժերուն հուսկ կը ույրովը բոլոր
Քեզ կը բացուի, Ո՛ Արեւ, բարի՛ Արեւ, հեղ մ'առաջ,
Եւ լուռեան կ'զգենու պատանեն ապա մեղաւոր...:

Մեղաւոր եմ, հակերովն յանցումներուս, անկասկած...:

10.— ԿԱՐՈՇՆ ՈՒՆԻՄ...

Մայր, կիրակի, աշնան ցայզով տրմագին,
Մասմամիս բմբոն, կարմիր վազգն համակ
ձերգին դեմ — շաբ քրիստու արծարին —
Ասպետուն սանձած, հոսած սրտել տա!

Սիրսրա, ահա, եեզ կը նետեմ նամակով. —

— Մայր, պանդուխտի երազական այն առտուն,
Կոչնակին երբ, նեփեարի պէս նոգերով,
Կ'իջներ նունչը գիւղի բոլոր երդերուն,

Համբոյրներուդ, արցունենալ մը տարօտին,
Վիշեն նուժկու, վատեռուդ հետ մայրենի,
Մսերուս գիրզ, արիշիս միւս խորերեն,
Հնձեց բեղուն բերքն ամրան, գարունի:

Հունձն եմ քրիդ, արիւնն ու միսն Երկունենիդ,
Զոր արցունենավդ, նոգւովդ վեհ, սրարքած,
Տուիր գարունդ, լի սոփորը լոյս կեանենիդ,
Պարգեցիր լոկ կեանենիս իմ այս խաչարալա:

Սիրովդ անձնին, մասներովդ գիրզ, նոգիս ծիլ,
Հոգիս դեռ կաւ, բիբերուդ տակ թքուած,
Եղաւ բումբ մը, պատուհասին դեմ մազիլ,
Միւնք մեր տան, սիւնը կրդեղ ընձիւլուած:

Հեռու ենցմէ, անդուլ հիմայ տամանենին,
Կը բախեմ հուսկ բոցն արեւիս մանկաւոր.

Կ անիս՝ կանենին դեմ, որ կը քամի յար մեր հոգին,
Կ'արիւնեմ հոս՝ սրտիդ համար՝ մենաւոր:

Դարձուներուս, զարկիս ամեն զիլապինդ,
Պատկերդ ապօրք մ'անդուլ կ'իշչս անմեկին.
Մայր, համբոյրդ վերջին, նիւռող մայրութիւնդ.
Պարօն՝ մանուկ որդիներու հանոյին:

Քանի գարուն, նպաւ նակտիս այլ լուսին.

Դագաղ մ'է հոս կարծես աւեւ, զիւղն արեւ,
Օւսեր այսեղ չբացուած դեռ կը բռումին.

Չկայ երկինք գանցերու, աչք մ'ալ վերեւ...

Հայի ինձմէ հորիզոնն բող տարօրեն,

Ճանապարհ մ'է նիւրի տանակ հոգիով.

Ուսերուս խանջ՝ պրկանք մ'եղաւ անպարեն.

Դուներս արեց, խոցեց ներփանն իմ փուռով:

Խեեր է արդ, յուժն անուս, յոււն անզրաւ,

Կողն արիւնիս, նուիրական մեր գիւղի.

Ամեն Հրաս, բիբերուս հետ, եեզ ծարաւ,

Հոգիս նեղեն՝ կոպեռուս տակ կ'արիւնի:

Պարօն ունիմ, կարօս գիւղիս արփաւոր,

Բախւեներու բառաշներուն իրիկուան,

Հօսերու խայս, կար մանիկին դաշտածոր,

Բանին, փրչին, նականերու շինական:

Պարօն ունիմ լուսազէս մեր արեւուն.

Այգեսանին, անդերու բուխ, անպարոյր.

Սարերու հեստ, կայծակներու դեմ զահուն.

Լուսնին, ծիր կար լոյսերուն իր գերդ փրփուր:

Պարօն ունիմ հովտին ծով-ծով կանաչին.

Սոխակներու կտուցներուն տարփաւոր.

Աղբետակին, առուտիներու լալաչին.


Մո՛յ իմ, գիւղի շերերուն մեր սիրաւոր:

Պարօն ունիմ մանգալներու արծարին.

Հունձն ոսկի, հնձանեներու կենսաւուն.

Խունկին բեղուն, Զատրկներու կոչնակին.

Մուխին գեղջուկ, այցին, ցայզին առաջաւուն:



Սայր իմ, սիրս սրտիդ մատաղ, ա'լ հերիք, վարն արինիս, տաժանեն անդուլ բամակիս, Դնեմ պիտ' ալ քափն ոսերուս, անդրանիկ ծաղկին գարնան, հողին վրայ գիւղակիս . . .

11.— ԱՐՇԱԿ Ա.

Հայ շանթերէն, տարրերէն
Առաւ բազկին, իրանին
Դնդիրներն ու թափն արինին առաձիգ,
Դիեցուց զինք մայրն անչուշտ,
Հեթանոս իր կողերով՝
Ի խնդիր Մեծ նուաճումի դագաթման,

Առաւ, իրկուն, զիշերներ,
Քարայրներու, կիրճերու
Եզերքներուն հարկաւ նեղ
Եղաւ ընկեր վայրութեան
Մոլորական դէպերուն,
Ուրկէ առաւ եզջերուի
Թեթեւանքը գուճերուն,
Եւ ժայռերու թուր շրթներէն խորածերպ
Աղեղին իր նիզակումէն անվրէպ՝
Առկախուեցան վիշապներ,
Խոնարհեցաւ անզլը վերէն սրածիգ . . .

Հելլեսպոնտի ափերուն,
Հմրոստ վազքը ցեղերու,
Որպէս բրուտ՝ իրրեւ հմայ մը ձարտար՝
Փոխակերպեց պաշտունքի՝
Խրած բռունցքն իր ուժին,
Ցաղթութեան մեծ Սիւնի կողին կրանիթ . . .

* * * * *

Հայ շանթերէն տարրերէն
Առաւ բազկին, իրանին
Դնդերներն ու թափն արինին առաձիգ . . .
Եւ բռունցքն այդ Հայ Ռւժին,
Որ զլուեցաւ ալիքներուն մէջ ծովուն,
Խնչո՞ւ, հինին հրաշքով նոր՝
Զկոթողել վերստի՞ւ . . .

12.— ԱՐԵՒԻԿՆ ԵՍ ԱՐԵԲՈՅ

ՀԱՅ ԴՐԵՇԻՆ

Արեւին ես առեր, այգին ծնունդին,
Արութիւնդ հես եւ երանցն լոկ կարմիր.
Չեն տղացեր, կամ մարտի հուսկ կորովեն
Արեւ մեզ պէս՝ ոսխմերուդ դաւադիր
Երակները զեր մի հերք դեպ բարութիւնն .

Զաւակն ես դուն զոհաբերման Հայկական՝
Որուն արցունին իր եզր դեռ չունեցաւ.
Վերքն ես խոր եւ վրեմն այն լաւ արիւնման՝
Զոր քենամին՝ մեզ՝ սուրին ծայրին կօփռավ,
Գոյութեան մեր արեալոյսին փոխ տուա .

Ալի՞ր ալ յազք, հոգուն պէս հայ անկաւառ,
Աստղերու հետ, պայծառին մէջ կապոյտին.
Խմցուր հորեն՝ Վահագնաւրիւնն կենարաց՝
Ակեն կարմիր՝ բարւոյ հուրիդ աղբիւրին՝
Որ Ապրիլեան չիջնենի հեղ մ'ալ Սանդուխէն . . .

Ուղին եղիր, եղիր Սիւնը Հեղին
Հոգիներուն մեր Հայ շնչեղ ու ներհուն,
Մարդոց համբակ ուժերու բիրս մախանէն,
Որ բեկումն է արդարութեան լարերուն,
Կ'այեկոծի ծովը կապայ երբ կրկին . . .

Առւր-Եփրատի հովիտներու մէջ բերը,
Արշալոյսի զուարքնուրեան ընդառաջ,
Երբ հայկագուն տիտականներու բարի
Կ'ալին բեւերն ու հականներն անձնուրաց,
Դուն զերդ արեւ, վանե անը Խաւարէն...:

Օգոստոսի ցորեաններու ծով առ ծով՝
Բերկրուրեան դէմ նարնջաթոյր ու ոսկի,
Վերջալոյսի մահին հուրեն դեռ զինով.
Մշակներու օճէ ըրբները չերի,
Ռազմերուդ մեծ յաղբանակին ոգիւնով:

Նածանիր վեհ, ամեն անգամ, երբ դաժան
Կ'իջնէ մահուան սուները մեր սարերուն.
Յեղային Հայ յանուն հանուր գոյուրեան.
Ալիքներուդ հետ եւ արեանդ պէս բոսոր.
Քալենի պիտի նամբաներէ վրիժաւոր...,

13.— ՄԱՐՏՆ Է ՑԵՑՆԵՐԸ

Ուռնն առինք Մասիս Սարեն Հայ Ռազմին,
Երբներուդ. մայր, բող բարի մադրն երկարի.
Ամեն երակ, զերդ ուր բերը հաւատին,
Արեւ մը նոր՝ ցեղին Արմեն պիս՝ բացուի...:

Գերիներն ենի կամով՝ ծագող թէ անծագ
Հայ տասղերու մեծ ու փոքր մաս ու կեանին.
Փառք ու պարանի տեսնող սա մեր լուսնին տակ.
Զոհանք է պէտք փառքի մ'համար ապանի...:

Մարտն է յեցն սերունդներու գոյուրեան.
Լոյսին, Աւմին, արարշական կեռով.
Թող որ, մայր, տանք տուրին լոյս կարիդ՝ արիւնով
Եւ Մայր Հողին, Հայաստանի Մբրուրեան:

Յաղը թէ պարտեալ պապերու մէր տնկատար
Աղեղն յօյսին՝ ապագայ Հայ Սերունդին
Դոներուն դէմ կը բռւկ. եւ փրկարա
Պէտք է ներկան մեր տայ հարկը երկուէին...:

Օրինէ՝, մայր, գունդն արդիներուդ հայկագուն.
Դեռ չկոխած Մարտի Կարմիր՝ բռւխ նամբան.
Ունինք անմոռ Վրեժը Վեց Դարերուն
Եւ Ապրիլեան Հայ Պատուի մրաման...:

14.— ՄԻ՛ ԼԱՐ...

Մի՛ լար. տրտմանքն՝ որ կը քամես
Զրկանքներու բեռներով,
Ապշութենէն բիրերուդ,
Եւ ոտքերուդ չէ՛ բնաւ խօլ մոլանքէն:

Ե՞ս, սա հպարտ դարպասներու սեմերէն,
Օալարկներէն խաղարանին սա զինոտ.
Յոյր ծոծրակներ կը ճանչնամ,
Թիկունքներ ցոփ ու խելար,
Որոնք, լոյսին օրհնաձիր
Վեհանքն՝ ամէն օր, ամէն ժամ,
Քու խոր ցաւիդ, պահանջիդ
Բուրդին վրայ եւ հայցերուդ դէմ արդար՝
Թքնելով լոկ կ'արիւնեն...:

Մկաններն ու ճարպերն անոնց կողերուն,
Որ նօթանքի պրկանքն երբեք չճանչցան,
Քու եւ ցեղիդ անըմբոստ
Հատնումներէն, ահերէն՝
Իրենց ծաւալն ու կշիռը կոեցին...:

Բերկրութիւններն մամոնական լանջերու,
Որ վերքեր են հոգիիդ,
Զեր գումերու բեկումներուն մէջ միայն

Տեսան իրենց սահանքները յաղթական,
Եւ մատներն ու ազեղներն անոնց ուղեղներուն,
Ամէն առտու, գիշերէն,
Նոր նետերու փորձադաշտէն կ'արթննան...:

Անոնք նման են անոնց,
Տիպարներէ յելուզակ,
Արոնց գողուն գրոհանքին նիզակէն,
Քրտնու մներէ վերագարձող կ'իյնայ հողի հերոսն անմեղ իր կեանքէն.

Եւ կարմիր են ափերն անոնց,
Ափերու պէս այն կարմիր,
Որոնք, երբեք, մարդերէ,
Մեղքին իրենց հակերն արժան, ծանրագին,
Գէթ մի անգամ, նուազագոյն չափով զէթ,
Զկրեցին մորթին վրայ, ուսերնուն...

Յանցումն որ ճակատներու ձեր համակ
Պայծառանքը կ'ազօտէ,
Համրութիւնն ու նահանջ են լոկ,
Եւ անմիոյթ քայլումը ձեր ջիղերուն
Որ գարերու տառագանքի մուրճերուն
Քանդումներէ գեռ համրակ,
Արեան ձեր ձիր երակներէն,
Դնդերներուն իրենց միշտ
Արեւ յղող կզակներու համարին
Հպարտանքն ու գահերն այնքան մեղագարտ
Թողուց չնչել, երկարիլ
Ամէն առտու, ամէն գիշեր, ամէն ժամ...:

15.— ԱՆՑԻՐ ՃԱՄԲԷԴԻԳ

Անցիր նամբեկ, հինին նման, եւ միշտ սակայն,
Դեռ կանխանաս սա լումիս պէս մենաւոր.
Փեռուեցաւ ժայթներուդ հետ ընծաղ այն'
Զոր տուիր՝ երբ օրի եր գոլ, երբ չեր դեռ սերդ կոր...:

Անցիր նամբեկ, մատ մ'առաջ եւ միշտ անձայն,
Լոյսն իր համր զիշերին դեռ դոնեն չ'անցած.
Թէեւ հերկեալ ամեն առուն, բայց սրփիս այն
Սիրոյդ նետին մնաց կարմիր ակօսր բաց...:

Անցիր նամբեկ, սիրոյ սովոր ժպարանիով
Մ'որ զինի է, դեռ նոր կոխուած անոր համար.
Գինի մը լոկ, որ զինի չ'ըմափած որբներուս հով
Տեսիլ մնաց, ու չ'առաւ մարմինը զոհար...:

Անցիր նամբեկ, վես, խոնարի, բայց բնա՛ կախարդ
Բոցն ունեներուդ, թիկունեկ մեր էս չհայի.
Թող որ, սիրոս, նամբուն վրայ հին, հեղ մ'ալ արդ
Մանուկ սիրով բրբուայ՝ մինչ սուներդ հատնի...:

Անցիր նամբեկ, իրիկունին պէս առաջին,
Երկութիս ալ երբ կուրծեն անասզ եր եւ սմոյն.
Դուն պարպեցիր եւ ալ կարող չեմ ես կրկին
Լեցնել սափորն հեղ մը զետին հեղուած սիրոյն...:

Անցիր նամբեկ, աշխերուս դեմ, ինչպէս բոլոր
Կ'անցնին սիրոյ ննիրները միշտ անարեւ.
Ես սրբեցի, բայց կարմիրն իրեն սովոր
Զմոռցաւ նետել բաւ երանցն սրփիս ներեւ:

Անցիր նամբեկ, ես բեռնաւոր եմ եւ մինակ
Լոյսն աղօսած պատկերներուդ հետ դեմ դիմաց.
Նաս խանդ, վեսանք, բայց սիրոյ չափ լուսնին տակ
Զտեսայ հուր ու վիլուն մի այլ ինչ ծնուած...:

Անցիր նամբեղ, մոյգ դաւանքիդ լուռ կըռոյրով.
Միւս, երեք, մատներուս թէ լեզուիս պարեն,
Ո՛չ մեկու ցարդ՝ կարեց բոյն մը խոռով:
Անցիր, դաւի ատակ սիրոյդ հետ նուն նորեն...:

16.— ՈՎ ՄԱՐՏԻ ԿՈՐԹՈՎ

Այս գիշեր նորեն,
Համրութեան մ' բնիտել հոգիիս վրայ,
Միտ մը տրտօրեն,
Զօհանքի կարմիր ողով մ' հեռակայ, բայն նվաճ բրոյն
Կ' ելլէ ու կ' իջնէ:

Ո՛ր աղիտաւոր
Արգեօֆ գրոհին իր, թէեւ տատ հին,
Թեւերուն բռուր,
Մարաւ արեան նոր մահուան մը կրկին.
Զիդերը կ' օծէ...:

Զի թշնամին դեռ
Երեկ, հարազատ ածուին ստիճեն,
Մախանքի երեր,
Դոյամարտի անկ սուրին կըրուով,
Լոյսերն իր համեց...:

Եւ յեցը ցեղին,
Որ նուիրումն է երակներու նախ,
Կենցաղին խաղաղ
Ակօսին խորին՝ բեկուեցաւ յանկարծ
Դէպ՝ Արցունքը մեծ...:

Ուժերուս աղեղով,
Քեզի հետ էի այսօրեն առաջ,
ՈՎ Մարտի կորով.
Ինչո՞ւ իջար դուն դարեւանդեդ ցած,
Եւ կ' ալիս նորեն...:

Անջիլումէ մ' յետ,
Չիջած դեռ զղումը լանջիդ սեմին,
Պէտք ես, լուսնին հետ,
Բարձրանալ բլուրն ապազայ փառքին՝
Նո՞ր նամբաներեն...:

Պէտք չէ՝ բնաւ հին
Ռազմադաշերու հարուածին քափեն՝
Բիբերուդ կայծին
Թառի նահանջը մոյգ՝ որ համօրեն
Երիմ կ'երկնենայ...:

Եւ հա՛րկ է բազել
Նաև ե համբերանին՝ ծեր իմաստութեան,
Ար դեռ անարգել,
Առոյգ դարու հայլերուդ յանդիման,
Խութեր կ'որոնայ...:

17.— ՀԱՅԿ ԴԻՒՑԱԶՆ...

ՈՎ խոյանքի, դիւցազնութեան զինակիր
Հայրն ու արեւը մեր Հայկ,
Սա արծիձեալ կեանքին անհանդ բեռներէն
Եւ բիբերու մեր նոր ու մեծ
Հերոսանքներու կարստ
Դատարկ ու խեղ սպասումէն խելայեղ՝
Քու սէգ Ուժիդ եւ ընդլզման հանձարիդ
Կը վերագառնանք նորէն...:

Քու լուսաւոր անցքէդ վերջ,
Արու թեան անկ ջիզերու մեր երկայնքին
Սարկութիւնն իր գարձեալ
Անթափանցիկ ախտն ու ոստայնը կապեց...
Բազուկներէն աւելի
Հոգիներն են մեր հիմա՝
Որ ուամիկ մեզկութեամբ կը չղթայուին

Այցի՛ ել դուն մեղ հորէն,
Քու սերմերուդ, սահմաններուդ արդաւանդ կը նազ է
Հովիտներուն մէջ հայոց,
Այցիներէդ վտարանդի, կարեվէր
Հօտաղներուդ եւ հօտերուդ արեկոծ. . . .

Նսեմացաւ առոյդ թափը նիզակիդ,
Դարերու մութ գաւերէն,
Սրաերու մէջ մեր ռազմիկ.

Ինչո՞ւ մենք ալ, սա նոր լուսնի լոյսին տակ,
Զկարենանք, համօրէն,
Էմբոստանքիդ, բաղթանակիդ կշիռով,
Քու նոր ողով՝ նոր Հայքեր,
Եւ կողերուն մեր՝ նոր նետեր ազեղող քանակ ոճի ոն
նոր Բէլերու մարմիններէն՝
Նոր Գերեզմանքներ կանգներ. . . .

Ե՞րբ մենք կրիին՝ երակներուդ, ջիղերուդ
Արքայութեան հզօրանքի լուսափառ
Մանենք պիտի գոներէն,
Ու դուն զերդ գիք ֆառաւորուիս անդամ մ'ու՝
Լանջքիդ արժան որդիներուդ ֆառքերով. . . .

Այցի՛ ել նորէն,
Վանելու մեր հոգիներու սահմանէն
Նկնութիւնն ու ահանքը մոյդ՝ գիշատիչ՝
Մեր զեռ չնչող սրտերուն:

Թեզի պիտի սեւեռինք,
Նախ աննուամ թիկունքներուդ բարձունքին,
Եւ ապա մեր դիցաբուն
Մասիսներու սրբազնագոյն կատարին. . . .

Զի ի՞նչ որ չկրցաւ Սուրբ՝ Հանձա՛րը,
Եւ ի՞նչ որ չկրցաւ Հանձարը
Ա՛լ՝ Սուրբ պիտի ընէ. . . .

18.— ՇՈՂ ՄՌ ՀԱՐԿԱ

Ծող մ'կ հարկ, տղ մը արեւեն՝ բերութեան՝
Արեան առոյդ խանդ քատող գիշերին,
Յաւին տնոյն մեջերուն դեմ զերդ դակբան,

Եւ հայեացի պար ու կամար մը պայծառ՝
Մատ ու տուրբի մայիսներու զուգահեռ՝
Կարել պալատն վերերու վրայ թուառ:

Զի հանի՛ նեղ փողոցներու մէջ սա հին,
Տեսայ խոցեր տնանկներու յուսահաս՝
Չոյլ ու հանգոյց անիծանի եղերգին:

Թշուառութեան խօլ ու խելար պրկանքն նեն՝
Որ անգամ մը Բարութեան դեմ բրգացաւ,
Շիշեց սրի նրազն անսնց համօրէն:

Դրուանները հոգիներուն իրենց տան,
Տահազործման ու նօրանի մերկին
Մա՛լի մ'արժան վարգն ու արփին չ'ունեցան:

Հիւղակներու փակած կուզ ու լուռ կոյրին,
Որ բախծի միտս կ'ալին կապար կեփուպ,
Վերէն՝ բուռ մը հունձք, փերք մը լուրք մուրացին:

Պիսէ և տեսնել — բարոյ մերկումը մարդէ —
Իկ ինչպէս գալ ու ստիճններ մայրերու՝
Լանջերու վրայ կը չորնան արցունէն:

Թէ սրերը մշտիներու բազմացեղ.
Բաներու յեց, հողին վրայ ապերախս,
Կը նուաղին, մահովն Յոյսին, ամեն տեղ:

Դալի մ'կ զներ աշերուն մէջ սա տղուն,
Տակատն որուն՝ բուռ մը մսէի տան հայուն
Աշխարհ մը լոյս սաղէր պիտի ամենուն,

Երեկ դեռ, մունջ, ողորմութեան միւս ծարաւ,
Որ Գրութեան այնքան դռներ զանգարեց,
Հոգի մ'անգանց կեանքնեն դէս՝ մահ սովացաւ,
Քանի՞ Ապրիլ, Զատիկներու փոքր ու մէծ,
Մամոնական շրիմներու դէմ տակաւ,
Տեսայ զանոնք մոռացումի ձորձին մէջ:
Ալ, ո՞վ պիտի, լճդմիւս, անդարձ պայմանով,
Կնք դուռը դառնութեան ձեր ու ժլաս,
Բացի մարդին՝ որ բացաւ զայն իր ձեռքով,

19.— ՄԲԲԿԱՆ ՎԵՐՋ...

Դարերու ոազմ ու բուքեն ետք, ահա,
Հայ Կամարին մընանեն և ալ զատուեր.
Որո՞ւ է անկ, նակատին ո՞ր պիտ՝ վրայ
Հանգչի ցեղին գովին ու դափնին զուգահեռ:
Բիւր են անոնց մկաններն ու անաշառ
Նուիրումներն արեան քեւող Մեծ Յրին.
Եւ գոն մ'է պէտք զոհանքներու այն համար
Որ հեղեցաւ յանուն ցեղին արեւին:
Ո՞վ իմ արի ցեղիս կարին ու պայծառ
Արեան արժան զաւակները բաջարի.
Ճակատներու վրայ հես եւ հրավառ
Աչերու մէջ ձեր՝ կը տեսնեմ մի առ մի,
Կանաչումն, փաղանգներով ձեր կանաչ,
Հայկարժան միտք ու բազկի լոյս երազին:
Քուրմերն եք դուք հայ զոյութեան փայփայուած
Տանարեներու կանքեղներու արիւնին.

Գիեւեներ եք շիրմել, եւ եք լոյսն հզօր
Դեռ անվախնան եւ դաւադիր խաւարին.
Զեզմով ե՛ Հայ Անցեալն լերկ ու մեղաւոր,
Ուղղեր թիկունեն ու հազեր նոր միս ու արիւն,

Զեզմով է որ հայ հողերու կ'օրհնուին
Ամլութիւններ, կը յուրդի մոյզն որբերու.
Զեզմով կը կանգնի պատմութեան մեր էջերու
Լանջ նկանող ջիլն՝ խորտակուած ուազմերու հին:
Դուք եք, արդար մարտի ո՞վ լաւու հերոսներ,
Որ թենամի աջ թէ անեակ դաւանքնեն՝
Եռն արեան հայ երակին միւս հալածկեր՝
Պահեցիք Մեծ Փառի հունին մէջ նորին:
Զեզ ընծայ, ձեր նուիրումին առընթեր,
Խունեկր փառքին Ցեղին հոգւոյն տաճարին.
Քանի կաք, եւ որդիներն ալ ձեզ պէս, դեռ՝
Մասիս սարն ունի արեւ նակատին: —

20.— ՄԱՀ ՏԱՐԱԺԱՄ...

Ա.

Աւերներէ աննահանջ,
Յոյսերու միշտ ակնդէտ,
Յարդ պաշտեցիր քու Աստուած.
Կերտեցիր ալ տաճարներ՝
Թանգ խունկերու պատմումանով մշուշին.
Բերիր ընծայ, խոյ ու եթինջներ ազնուազոյն՝
Սուրբերուդ գեռ չատնող
Անուան փառքին մատաղցու:

Կանգնեցիր խաչեր ամէն գար՝
Խաչուելու՝ մեծ խաչերու նոյն այդ վրայ:
Բեւեռուած միշտ հրաշներու աղբիւրին՝
Քալեցիր լոյս հատքին նեղ ճամբայէն:
Քալեցիր... ինկար... ելար կարմիր ճակատով...
Ափդ՝ ու ափիդ մէջ քանի՛
Մաշեցան ցուպեր Սինաներու հոգետանջ

Տարածքներուն անծանօթ :
 Եւ տարութեան ձամբաներուն գոյ ու տապ,
 Ա՛լ սզելար, պատակումէ դալկահար՝
 Երթներուդ՝ յուր՝ ժայռերէ,
 Եւ նօթանքիդ՝ չիջաւ մանանայ երկնքէն
 Չ'երանզեց զէտպ աղօտ՝ լոռ մ'օգապար:
 Չեծկեցան գոյ ճերն ոճրապարտներու այսաթոք:
 Որհնութիւններդ բոլոր բուզի՝
 Աչքերուդ խորն՝ յուզեղ ցայդ,
 Եւ կրծքիդ վրայ խաչերդ ամէն եղիձներ դարձան :

Լոյսերու անկ գնզերներուդ տրորուող՝
 Ջւացու եցաւ Սիւն մը Հուրէ փրկութեան,
 Զոր կամեցաւ Ենովան
 Որդիներուն իսրայէլին,
 Երբ հրաշքներուն, հունձքին ի տես՝
 Հաւատքի մէջ էին զեռ թերի
 Եւ կուռքերու ոսկի խնկարկու

Նշխարներուդ հետ սրբագոյն
 Կործանեցան մի առ մի,
 Տաճարներդ ու վանքերդ ամէն՝
 Որոնց պարունակէն օրհնաբոյր
 Առիր երազներ միայն մոյզ,
 Տուիր շունչերդ սակայն կենդանի.
 Եւ գուն որպէս տրուպը նոր Ուխտին,
 Խաչը խունկով, սրտիդ մէջ,
 Անջիլ վրէժին հետ ձուլած,
 «Դարերու ցաւերը շալկած, համօրէն,
 «Հառաչելով անցար արեան ծովերէն» :

Արհաւիրքի, բռնութեան
 Սարսուցար մազիլներուն մէջ մէկին,

Խոռվեցար . . . լացիր . . . բնգերկար՝
 Տառապանքի, դառնութեան բարկ բաժակը շրթներուց:

Չ'արժանացար, չ'ունեցար,
 Միկունքներուդ խաչակիր,
 Ճամբուդ վրայ Գթութեան,
 Կիւրենացի մ'օժանդակ:
 Արտասուոզներու անաչառ
 Չքալեց փաղանդ մ'ետեւ էդ :

Պաշտումներուդ գարաւոր,
 Զոհանքներուդ փոխարէն,
 Վարձքի մը չ'անցաւ փայլակն
 Թարթիչներուդ սեմեռէն :

Ջլուեցաւ, չիջաւ Մեսիա մը Կապոյտէն,
 Մեծ Փոթորկէն զարնուած,
 Մեծ հեղեղէն մնացորդ
 Սերմերուդ զէթ ներշնչել
 Մարտի մը յոյսն ապագայ. . . .

Գարուններն Արմէն աւշիդ,
 Կրունկի մ'անզիջ հնձանին անվարձօրէն քամուեցան:
 Ու թրջեց յոյզն Վանատուրին ձաղկուած՝
 Թարթերն Անահիտին արփածոր. . . .

Ա՞զ արհաւիրք . . .
 Քառսուն սերունդներ՝ քառսուն ջահերով՝
 Հայ արգանդներու մէջ զենուեցան . . .
 Եւ ուժը, սազմերը քու արութեան,
 Խաւարի անզունդներուն,
 Պաշտումներու մոլորական
 Եւ բիրերու յաչաղկոտ անտառները չքանզած,

Զդրած բո՛ցը ճառագայթի մը բեղուն
Բոռւնցքներու մէջ՝ բոռւնցքներու ծնուցիչ,
Ծագերուն վրայ հայրենի,
Դաւահար ու արիւնամոյն,
Ստինքներէդ լուսաբուխ, ստինքներէդ յանկարձ,
Զերդ մեղկութիւնը զիշերին,
Եռդեցաւ դէպ սառնութիւն...
.

Վահագնի ինկան շանթերուն վրայ դիցական,
Փետու բներ սեւ ագռաւներու կոնչարիր երամէն...
Եւ Հայիին հզօր փշրեցաւ զարկն Արամազդ՝
Ներովդներու լանջերուն դէմ պրոնզ՝
Պարոյրին մէջ դեռ կապոյտին.

Ո՞վ արտութիւն...
Ինչո՞ւ այսքան խոր ֆլուզում,
Մկաններու արեւ ջամբող
Մեծ Յարութեան Մեծ Յոյսիդ կողերէն,
Եւ այսքան վիրանք ու բեկում
Քիրերու քու պայծառութեան՝ որ մնաց
Սուինուած միշտ՝ նոր երկունքով՝
Նոր Մեսիայի ոը փառքին...:

Սնանկութիւն հոգիներու, զգացման...:
Ո՞վ լութիւն, զայթակղութիւն... ո՞վ հրաշ...
Լութիւն ալ արդ հրաշ...
Եւ փորձութիւն, հրաշ, բարի, փրկչական,

Զոհաբերումդ Հայկական...:

Բ.

Ո՞վ ջիւերն հեստ արիւնին մեր ապագայ,
Դուք որ կը շնչէք դեռ բարութիւնն արեւին,

Քամակներով, եղունգներով կորակոր
Կերտած կամարներու մեր հոյակապ,
Օրրաններու զլիստուած աւերներու վրայէն,
Աձիններէն ալ վտարանդի,
Ահեղօրէն, եղերնօրէն տրտմական,
Ճակատներու, կրծքերու մեր լայնքերուն,
Օրհասի պէս խոր, մարդկայնօրէն տարօրէն
Մալքերն ու ակօսներն արիւնաբուխ՝
Գիտակցութիւններուն ձե՛ր արիական,
Տիրերու դէմ քննագատ՝
Հարազատօրէն բանալով՝
Կարմիր խօսքը մեր՝ ձե՛զ կը նետենք, —

— «Ստինքներէն իգութեան մեր,
Սպիտակ արեւն անձին սերմուած,
Վէրքի պէս, մարդու ձեռքով — ո՞վ տմարդութիւն —
Դէպ՝ ման ուղիորէն արիւնեցաւ:
Ոքսորանքի, մահանքի
Տարածքներուն սերմուած
Եղբայրներու, քոյրերու մեր սիրասուն
Լեարզներու, գանկերու
Անցան կարմիր անտառներէն անհատնում՝
Բոկոտները մեր մտրակուած...:
Սրունքները մեր անոնց թշնամանք չճանչցող բիրերէն,
Փշրուած ատամներու տատակներէն զթոտեցան,
Ներբաններու տակ, գուճերու վրայ մեր,
Ծնողներու երակներու փոշին,
Եւ թշնամի վէրքերու սպիներ կը հանգչին,
Մտածումը, հոգիները մեր եղբայրութեան,
Արդար ու նուիրական վայելքի մ'ակնդէտ,
Զրկանքներու, վիրանքներու փոթորկոտ
Եւ անվճար մահերու ի տես՝
Վրէժին են ալ խաչուած...:

Ափերու, արտերու մէջ լեր,
Փոխան անյիշաչար աշխատանքի մատիւնին,
Քրտինքներու, բերքերու արդար աւերու մներու գէմ
Պաշտպանութեան շանթերով լեցուեցան...,
Աշխատաւոր կոպերով մեր լոյսի կարօտ,
Թշնամանքի եւ առէն զինու գէմ բիրտ,
Սեմերու վրայ եւ անդերու մէջ հայրենի,
Որպէս առու, որպէս մայր՝ համօրէն՝
Ինկանք՝ յանուն պահանջներու արդար,
Ի խնդիր մեր եւ ցեղային ձեր գոյութեան արեւին...:

Եւ չտեսա՞ք դուք՝ թէ ի՞նչպէս՝
Մայրեր հայ, մայրութիւններ սրբենի,
Դեռ լոյսի չբացուտծ մանչերով վարդաշուրթ՝
Եղերական մահը բեկուող ճիշերով՝
Սուիններու սարսափներէ նուաղեցան...:

Չտեսա՞ք դուք, թէ ինչպէս՝
Ալեհերներ անպարտ, պարմանիներ շինական,
Աքսորանքի լայն թիարաններու մէջ երաշտ,
Սովի, հրազէններու թոյներով քմահաձ՝
Կեանքէն ընդմիշտ սոկրացան...:

Չտեսա՞ք դուք, թէ ինչպէս՝
Սրբութիւններ ծոցերու կոյն՝
Անզիջ հոգիններու աւեր հաճոյքէն մազապուրծ՝
Վաղեցին խարոյկներու, ջուրերու
Մեծ ու դաժան մահերուն...:

Չտեսա՞ք դուք, թէ ի՞նչպէս՝
Բողոքի մը գէմ արդար,
Յեղ մը համակ — հայրը ձեր լիութեան արեւին —
Զիղերովն հուսկ ստեղծագործ,

Իբր ըմբոստ, իբրեւ հրսոսակ՝
Նենգօրէն խաչուեցաւ...;
Զլսեցի՞ք, չտեսա՞ք, չ'ապրեցա՞ք դուք՝
Խաւարումի Դարն համայնական...:
Զգալեցիք, չկրեցաք արցունքի ու արեան,
Եղերնի եւ ոգեվարի բեռներով...:

Եւ մենք, խոշտանիք ու վրիժաւոր կողերով՝
Տառապանքէ, մահերէ ա՛լ անսարսափի,
Արդարութիւնը վաճառուած՝ սերունդներուն մեր՝ հիմա
Մուեզնօրէն, բոռւնցքներով կը պահանջենք...:
Կ'ու զենք ես, ի՞նչ որ թշնամին խլեց մեզմէ,
Ի՞նչ որ մերն է, ի՞նչ որ մերիններունն էր...:
Ուստի, թող քիմքերը ձեր, չյուղեն ճակատները մեր՝
Թէ ինչո՞ւ, վրէժը լոկ ուղիսօրէն՝
Որդիններուն մեր մեացորդ եւ մատեաններու մէջ հայ՝
Ընդդէմ թուրան սերունդին ոճրագործ՝
Աներկայօրէն՝ կարմիր շունչերով սերմանեցինք...»:

Գ.

Ո՞ր մէկ սակայն նզովքներուս ես հիմա,
Կապարական բանամ գուռը չկղպուած՝
Բերաններու, յոյր չրթներու գէմ կղեր,
Որոնք՝ պաշտունքն հայ գնդերին ու սազմին,
Նկնութեան մեծ պատգամներու մականով՝
Մինչ ի մահ եւ ձերմակ ջարդեր թունեցին...:

Եւ Ապրիկան եղերական պահերուն,
Խորաններէ Եհովին,
Գէթ նոյն այդ ոուրբ խորաններու ի խնդիր,
Զբարձրացուցին ըմբոստ խաչը Դեւոնգին...:
Ինչո՞ւ փլան, փլէին ինչո՞ւ պիտի՝

Սարսափներով, հրով՝ հիմերը կանգուն
Գիւղին, քաղքին եւ տաճարներու հետ դարաւոր,
Հուրը պրտին՝ լեռան լանջի մարտիկին...:

Ո՞ր մէկ սակայն, նզովքներուս ես հիմա,
Կապարական բանամ դուռը չկղպուած,
Կղակներու, թիկերու դէմ մամոնտական,
Որոնք պաճոյճ ատեաններէ հեռաւոր,
Յորդող արեան ու սովանքի յանդիման՝
Որոնցին, որոնումով մ'ամբարիշտ,
Ցոփութիւններն իրենց տղրուկ միսերուն...:

Ո՞ր մէկ սակայն, նզովքներուս ես հիմա,
Կապարական բանամ դուռը չկղպուած,
Մայրերու եւ հայրերու դէմ բոլոր այն՝
Որոնք, մանուկ կրծքերէ հայ՝ խաչին հետ՝
Զախեցին պատկերն Հայկին դիցական:
Եւ նման հայ բուրժառներու խունկերուն,
Դաշտերու մէջ, բլուրներու վրայ սեպ,
Փրկութեան մը նոր լոյս ուխտով, հաւատքով՝
Բիբերու դէմ չքանդեցին
Բոյրն ու բոցը վառոդին...:

Ո՞ր մէկ սակայն, նզովքներուս եւ հիմա,
Կապարական բանամ դուռը չկղպուած,
Ամէն մարդու, մարդերու դէմ հայանուն,
Որոնք, արժան արութենէ դասալիք,
Յուդայի պէս կորսական ու խաւա՛ր,
Հայ կողեր ու սրբութիւններ նիզակած
Թշնամական զինումներու ոճրախոյզ
Մէյմէկ վարձկան որսկաններն եղան...:

Ո՞ր մէկ սակայն նզովքներու ես հիմա՝
Կապարական բանամ դուռը չկղպուած...:

21.— ՅՈՒՆԱՑԻ ԹԷՇԱ

Յուսացի քէ պիտի գալիրդուն նորեն.
Ո՛ր հովերու նամբաներեն, այդ չգիտեմ.
Դատարկ մնաց, կողերեն ալ կը հնչեն
Լեռուներ սրիս, իբրև բողոք սրիդ դեմ...:

Սպասումի նակաս մասող ձանձրոյքեն,
Տիւսակի պատկերնուդ ալ վրան,
Մւոււն ինչպէս՝ պատէզներուան ձորերեն,
Կ'իջնէ դեղին ժամանակը մոռացման...:

Կ'ուզեմ հասնող կամովս կաթիլ առ կաթիլ,
Տակաւ ընչող անցեալներուդ դեռ կառչիլ
Ցոյսի անձալ երիցներուն ընտանի:

Կ'ուզեմ որ դուն, տեսիլներուս յամառող
Թեւումներուն նենութեան դէմ հուսկ կորող՝
Պահ մ'ալ ոգես զիս, պահ մ'ալ՝ որ կը հասնի...:

22.— ԵՐԱՋԻ ՊԻՍ ԿՈՒԴԱՅԱ

Երազի պէս կուզայ հիմա եեզի քէ՝
Արեւներուս ինկաւ ի՞նչպէս բերրութիւնն
Ոնիրներու կոյսերուն տակ երկարէ
Եւ սեպացաւ աշեներուս դէմ մահու թին,
Ու մարդերէ ո՛չ ո՛ք բնաւ՝
Ուղեղիս ցաւն իմացաւ...:

Հովիսներու հեղեղներուն մէջ դեղին՝
Նսբերու ահ ու նիզակեն զարնուած
Մեծ հօսերու զառներու պէս անարիւն,
Կողերէս վերէ եւ կոպերէս դալ ու քաջ՝
Ոչ ո՛ք վերցուց, որպէս դամբան՝
Առկախ նժարը որբութեան...:

Լուսնին դեմ, աստղերու տակ, գերդ արձան,
Ունայնօրէն, դաստակներոս վերամբարձ,
Ափ մը լոյս ու ջեր հայցելին յօգնեցան.
Եւ նակտին, ո՞չ ոք, տարածին դեմ անվարձ,
Նետեց բարութեամբ մը արձակ,
Ենք մը արեւ, արեւեն տաք:

Ատենական վճիռներով անարդար,
Արպէս նեն ու յերուզակ մը անառակ.
Բիբերա հալեցան բանիներու մեջ խաւար,
Եւ որբնորու լուռ նօրանին դեմ՝ պապակ.
Ո՞չ ոք, եղբայրուն բարի,
Երկարեց հացն, ջուրն կենզանի....:

Ոդիսանին ներփաններու մաշեցան,
Կուրեցաւ ցուայս նմդեն իր կու բիկունին.
Շուներն օսար հերձին գուներու հոյան,
Եւ գիւղերու ժիլ մը լաներն, ինձ. ամեն,
Հայոյեցին.... Ու ես, գուքի
Սովանին համար լոկ լացի....,

23.— ԿՐՆԱԾ ԶԼԱԼ ԱՐԻՒՆ

Լանջդ է կանաչ, երակդ արեւ,
Զարնուած Ապրիլին, Յուլիսին.
Գինին ես երբ նոր, արդարեւ,
Մեռ շիանցչած գուբին մեջ հին,
Կրնա՞ս սիրոյ չ'առնել դուն քեւ....:

Սղոցուեր են նոր ու ընչեղ
Ուռերն ու յեցն եսիդ ամեն,
Եղեր աշխարհն ինք այնքա՞ն ենի.
Ուր կը փերի քեւումդ բունին,
Կրնա՞ս չլալ արխին՝ արցունիք տեղ....:

Որբանին, տես, գուներդ կրնին.
Կը նեւան աւնան կարկուտէն,
Մինչ լոյս Տեսլիդ միսր մազլին,
Կ'անցնի բիբէդ անզդր նորէն,
Կրնա՞ս շատել սեւն աւերին....:

Կողդ է բացուեր ախսերէ հեն,
Լուսինին նես եւ ասղերուն,
Կրունկներդ վեր սա հողին,
Կրնա՞ս ասղիլ, լուսանալ դուն,
Գիշեր մը՝ ցաւին գիշերին....:

24.- ԵՊԵՄՆ ԱՄԲՈՂՋ ԹՈՇՆԵՑԱՒԻ...

Մըուակներուդ գինին Եպեմն ամբողջ թօմեցաւ.
Նրգակումիդ վերերէն, հիւանդ է գեռ, նիշը սրէն,
Մարդուն պէս նին, մարդը նոր: Մեծմեղիմէիր գուն հարկաւ
Որ կապայտին ալ առիր արիւններ լոյս երակին....:

Արքա՞ն ջիղեր, ծաղկապատ փաստանիդ մանգաղէն,
Մանուկներու պէս ուռւան սրտերով ու բալուածնով,
Ինկան իրեց արութեան մէջին վայ տրմօրէն,
Եւ հանգչեցաւ ծիծաղրդ որպէս դագաղ անոնց եռվ....:

Հեռո՞ւ, ժիշ մը միւս հեռո՞ւ կ'ուզեմ ըլլաս դուն ինձմէ.
Բաւակա՞ն է՝ որ լսեմ ձայնդ լոկ՝ ուռնչեդ հեռու.
Հնձանիդ մեջ կ'ուզեմ որ հատնումդ զենց կոխոտէ.
Մինչեւ յառնումն հոգին՝ որ զարկիր ամեն մարդու...



25.— ՀԱՍՆԻՍ ՊԻՖԻ ՀՈՒ...

Հասնիս պիտի հոն, ու մեան էս ամեն
Տատասկներ, խուրեր կրունկիդ փուժով,
Հոգիդ սիրոյ երե նամբեն լոյս արդեն՝
Հասեր է իր Հաւաքի Մեծ Աղբիւրին՝
Ուր յոյսն է կեանի, ու կանաչ միւս ուռենին:

Խանձի պիտի զուշ տադուկիր զիւժերին,
Խեղ ու խելար որուներուն հակերով,
Բիբերն երե սրտիդ բարւոյ կրակին
Զարնուեր են խոր յատակին, կողերուն,
Ուրւն անգղեր չեն իջած մօսն ու հեռուն,

Քառանգն ես ու ժառանգորդը դուն նաեւ
Աստին, լուսնին, զիղերուն ալ սա կաւին,
Չոհանքներուդ կըրոն երե արդարեւ,
Խաչին երկար նամբաներուն, առանձին,
Մանրուն ու կարմիր հակեր է զետին:

26.— Կ'ՈՒԶԵՄ, ՔՈՅԹ ԻՄ ՈՐ...

ՔԵԶԻ ԲԱՐԻ ՔՈՅԹ ԻՄ...

Կ'ուզեմ, բոյր իմ, որ բնաւ,
Այգեն առաջ, այգեն վերջ,
Խոր քէ ծանծաղ տրմաւթեան
Չըլլան տաղեն տնչահեղձ՝
Բիբերդ զուարը ցնծղան:

Կ'ուզեմ, բոյր իմ. որ բերեւ
Ըլլան բայլերդ այնքա՞ն՝
Հովին, բարին սա վրայ՝
Ուրկէ զզաս դուն մահուան
Փուշին յոյզը կրեայ.

Կ'ուզեմ, բոյր իմ. որ բու միւս
Զոյգ ափերաւդ մեջ տեղան
Հազար բարիդ մարդերէ. և
Եւ ըլլաս դուն ալ նոյնիան
Բարիդ՝ լոյսին մեջ լուսէ:

Կ'ուզեմ, բոյր իմ, որ երեին,
Կախես ո՛ր բուխ ալ հողին,
Զ'իջն նակտիդ լուսնկան
Գուռերը մայդ զոխին.
Ու ծաղկս վեր գերգ տուշան ...:

Կ'ուզեմ, բոյր իմ, որ դուն միւս
Քրեում մ'ինչպէս հոտեւան,
Օրտիդ վրայ՝ լանջիդ տակ,
Միւռոն հողին նայիրեան
Կրես սիրոյ բոցը տաք:

Կ'ուզեմ, բոյր իմ, որ դուն միւս,
Ճող ու ջերմին արեւ ին
Ըլլաս այնչա՞փ մտերիմ,
Ու այզիեդ շպակսին
Մեղրն ու գինին Յուլիսին...:

27.— ԱՌԱՆՑ ԵՐԲԵՔ ԳԻՏԵԱԼՈՒ...

Թրիոն երգիդ, թիրեւ հայքիդ հետ հորեն,
Մարգեր բացուող արձարին պէս աղբիւրին,
Կ'ալի զոզը լոյսին, կ'անցնի ալ վերեն
Մեղրու ուր սիրոյ ըրբեր կ'արին նին:

Հրիոն մ'է դաւսն հունչերուդ դեռ պարման՝
Ու կապոյսին իջնելէ եսք լոգանին,
Վարդերն ինչպէս մայիսերու հոտեւան,
Կ'ըլլաս զինի՝ իմկերու ջեր պապակին:

Կ'անձրեւես դուն հուռուքներ բարկ՝ մսերու
Պրոնց աւիժն է դեռ աւշիդ համազօր.
Կ'ըլլաս փրբում յոյր եւ սովանե մ'եղերգու,
Նետիդ հպած այտերու գիրգ ու մոլու:

Ու կը բալես, առանց երբեք զիտնալու՝
Թէ բիբերէդ մին ցերեկ եւ միւսն այ,
Մանչ լանջերու տարածին, ամէն առտու,
Կը սերմանէ զիւերներ խոր, անքաւալ: —

28 — ԻՆՉՈ՞Ւ ԿԸ ՀԵՇԱՆԱՍՈ...

Լոյս շունչն համակ մարդոց տեօլին զիդերուն
Նետող ցայզալոյսին, մահուան պէս հետին,
Տրտմանին է իր դեմքիդ վրայ շուարուն,
Համբոյրներուն բակեր նորէն ցուրտ գօտին:

Ինչո՞ւ բիբերդ, դեռ անառուն, կը մսին,
Կան բեկումներ նակտիդ վրայ յոյսերու.
Մի՛ բաւեր դուրս եզրէն սրտիդ անդունդին՝
Պարապութիւնն՝ աւրուած աղուոր սէրերու.

Մեխակ մինչպէս ծարաւ զիւերի շաղին,
Դյու խդ կրկին, հոսանն հերքիդ մքաւուն,
Կ'ալին ուսէ ուս համրօնն՝ տրտմազին,
Մինչ կ'արիւնի կարապն հոգւոյդ ջուրերուն:

Ինչո՞ւ հատնող մեծ աղօքի մը պէս դուն,
Կը հեռանաս կեանքին ձերէն, խունկերէն.
Մի՛ վաղ բանդեր ակօսներդ գարնան բեզուն՝
Ուր պի՛ լուսէ ծաղկին շուշաններ նորէն...:

Ինչո՞ւ, հատնող մեծ աղօքի մը պէս դուն,
Կը հեռանաս կեանքին ձերէն, խունկերէն... ,

29.— ՊԵՏՔ ԵՍ ԽԱԻ ԱՌ ԽԱԻ...

Չիջած դեռ զետին,
Գունիդ յանդիման,
Ածնան մը դեղին
Մարսուոն ու մական,
ԱՌ աղուորս, տակաւ,
Ճակտով մ'անվարան,
Պետ ես խաւ առ խաւ,
Կեանքին այս խոպան,
Արձան գօտին,
Տեսլիդ Մայիսին
Անցնիս նկարէն,
Կանաչ կարկաչին. .:

Բայց. ո՞վ, տակաւին,
Հատիկէ առաջ,
Կաւին այս կույէն,
Ափին մէջ բուսած
Տեսաւ յատօրէն
Յոյսի խնկենին...:

Պետ ես դուն սիրել,
Ատել ալ նորէն,
Ի՞նչ որ անել
Ճամբու մը մէջին
Ցաւով սիրեցիր:

Պետ են տրտմազին
Շրբներդ, կուրմիր
Թէ ներմակ սիրոյ
Դողդզան ոնրէն,
Մինչեւ որ մօխիր
Դարձած համօրէն,

Լոյսերուդ բոլոր
Խուրձովն հին ու նոր,
Զերդ լճի ըոգին,
Գոլին այս կիրճին.
Վերանաս երկին...:

30.— ՔԵԶԻ ՀԱՄԱՐ, ՔԵԶԻ ՀԵՏ...

Քեզի համար, քեզի հետ
Կ'ուզենք ըլլալ, ո'վ Արմէնիա,
Մեծ ու փոքր անձկութեանդ լուռ ժամերուն,
Եւ կրել, բաժնել աներկբայ,
Ամէն տաժանք ու սարսուռ,
Որ ոխութեան, դաւանքի
Խոր ու մթար փապերէ՝
Պայծառ վազրիդ, հայեացքիդ
Սահմաներուն գէմ կ'աճին...:

Պիտի երբե՛ք փոթորկոտ
Աւերմունքի խաւարական պահերուն,
Մենք, զաւ ակներն ստիսքներուդ հարազատ,
Թիկունքներէն մեր առաջ,
Տեսնենք կորանքն ու նկնումը վայրապար,
Թիկունքներուդ, գումերուդ...:

Քեզի համար, քեզի հետ
Կ'ուզենք ըլլալ, ո'վ Արմէնիա,
Երբ սա հողին ու կապոյտին
Մեր սրբազան եղբերէն,
Տերեւաթափ մ'ինչպէս աշնան դալկահար,
Մանգաղներն հեռ՝ խօլ ու խուժիկ ցեղերու,
Հին ու նոր հաշիւներու մախանքով,
Անգամ մ'ալ դէպ՝ եղեռնի
Կ'ալին կարմիր ուսպազաւտերն անցեալի:

Պիտի երբեք քինայոյզ
Թշնամանքի՝ դարանակալ թէ ծանօթ,
Հասնի ցաւը նիզակման՝
Լանջերէն մեր առաջ՝ լանջիդ զոյութեան,
Արցունքի մեծ հառաչանքովն իր տամուկ,
Եւ վիրանքին մահասփիւռ արձիճով...:

Քեզի համար, քեզի հետ
Կ'ուզենք ըլլալ, ո'վ Արմէնիա,
Լեռներուդ սեպ բարձունքին,
Թէ դաշտերուդ մէջ յուռթի,
Եւ կրել, բաժնել աներկբայ
Ամէն տաժանք ու սարսուռ՝
Ի խնդիր կողիդ խաչեալ սերմերուն,
Եւ կոյս Տեսլիդ նոր միս ու արեան զգենման...:

31.— ԱՐ ԴԱԼԱՐԻ և ո ո

Ահա, նկուն յոյսերը մեր, Տէ՛ր, նորէն,
Քու գերազօր ցուպ ու զահիդ գէմ կ'անին.
Կր դալարի խորտակուած ծառն հին՝ բունէն,
Եւ կուերու հայ՝ կ'իճնէ խանդ ու արիւն...:

Արնավայրներն՝ ծաղկոցներու նկարին,
Եւ սեւ սարսուռն ու ահաներ մուք մանուան.
Մայիսներու ցփիւռներու կը փոխուին,
Ու կ'իճնայ դալին՝ անտաներէն խոլ աւենան. . .:

Սոխակներու կտուցները վերսին,
Կր բազմանան վարդերուն հետ մեր հիմայ,
Եւ տիրահակ նակատներու տարածին
Կ'ալի լոյսն՝ ու ծայիսն՝ ըրբներու վրայ...:

Մախանքն օսար, սահմաններէն մեր անդին,
Փլաւ սուրին, մոխրին վրայ իր դճնէ.
Ցիեցի՛ր, Տէ՛ր, փոքր հօսրդ սա կրկին.
Թող որ սոսին անարգանքն իր լիզե....:

Վերք ու արցումք զարձած աղօթք ու երգեր.

Կ'զգենուն վառ զուարբանին հին Նայիրեան.

Եւ կոչնակներն ու կտուրներ կարեվիք՝

Օրիներգութիւն, ալելու Քեզ կր կարդան...:

Ոսերնուս տակ՝ կ'ուռնանայ հողն Հայրենի.

Կապոյս է արդ, կանաչ՝ հորիզոնն հեռուն.

Մայրութիւնն հայ՝ Նաւասարդեան երեմնի

Կր դառնայ իր որդիներուն, փառերուն...:

Տէ՛ր, ա՛լ լոյսի պէս իջիր Դուն՝ ոգեւին,

Ամեն առուն, ամեն գիշեր, իրիկուն,

Կանքեղին մէջ Լուսաւորչին, Էջմիածնին.

Եւ սրերուն Աւարատեան՝ Հայկազուն...:

32.— Զ Ա Տ Բ Կ Ա Յ Ա

Այսօր, վաղն ալ դեռ, երեք օր լման,

Դէմքիդ տարածեին ժայիներ մանչի

Եւ բիբերուդ զոյգ լիներուն վրան՝

Բարութեան կրես պիտ' ըող մ'աւելի,

Այսօր, վաղն ալ դեռ, երեք այգեր դուն,

Սոխակներու ձիզ գեղգեղէն առաջ,

Աղնակներու պիտ' լսես ալելուն՝

Հարականեներու խունկին պլուած.

Այսօր, վաղն ալ դեռ, երեք առաւօս,

Որպէս տղայ մը սրտով սպիտակ,

Երգերու տակ քէ աղբիւրներու մօս,

Կիսես հաւկիթներ պիտ' կարմիր ու տաք.

Այսօր, վաղն ալ դեռ, եւ ամեն ժամ ալ.

Հոգիդ նակտիդ հետ պէտք է մտերմօրէն՝

Կրէ նառագայր մը, զու մ'անայլայլ՝

Գլած Մեծ Քարին Մեծ ձառագայթին...:

33. — Մ Ի', Մ Ի' . . .

Մի', մի' մեղկ ու վհատանքի շեշտերով,

Հնձեր ճակտին յոյսերը նոր սա՛ տղուն,

Որ գեռ երէկ, ամբողջ սիրտը պատառուն.

Գուճերուն իր նետած կարմիր քամակին՝

Հասաւ գարնան շողերուն...:

Հնձիւղն է ան ցեղին Արմէն գերազօր,

Որուն բազկին ծաղկումներուն տակ բերրի,

Շնչեցին լոյս-լոյս մ'որ շողիւն է այսօր՝

Ռազմիկներու Մեծ Տեսլին հետ փրկարար—,

Կուր-Ալիսի գար ու փապերը վայրի...:

Նետն է ան կեանքին աղեղին՝

Լանջի մ'արի՝ խոշտանք, որ՝

Թորգոմազուն ծնաւ Հայկն աչազեղ,

Կերտեց Արմէնն Հայկազուն դնդերներն,

Ու գարձեալ՝ արմենական՝ պարպեց

Մեսրոպն աստուածընկալ՝ հանձարն

Արամազդին՝ անոր գանկն...:

Մահուան մը՝ ոչ ոք խոռով՝ տարաժամ

Ոգեվարին, զթահայց

Փակեց կոպերն անոր ծնողքին:

Արցունքն է որ կ'ընծայէ վսեմանքն

Յաձախ կեանքին, Դարաւոր

Զրկանքներէ եղան հայրերն արարիչ

Եւ ան անոնց տառապանքէն գերազօր:

Երազն է ան մեր կապոյտ,

Զրդեզումը ջիղերու

Եարոյկին մէջ և արցունքին մահավէր՝

Արմէնասաղյ անտուորին այն հրդեհին՝

Որ մարդկայնի բռնկեցաւ գեռ մթար

Գանկերու թաւ անտառներու հրդեհով...:

Նիւթը կեանքէն եղաւ գերազօր,
Հզօրները գութէ սնանկ
Եւ չլսեց ո՛չ մի եհով,
Ճիշերուն հետ իր մանուկ,
Խաչելութիւնն անոր ցեղին արնաքամ։
Անարգուած մոխն ու խաչուած սերմին Արմէն՝
Բողոքն է ան հատու,
Եւ սրբազն Յարութիւնը հրաշափառ...։
Լոյսն է հիմայ, մարգը դայար ու փթթուն՝
Անզուսպօրէն արդարութեան լոկ կարօտ
Շնչու մներուն մեր ընդվզող ։.
Թող որ, հողին, երկնքին խոռվաճէն՝
Անցնի ա՛լ ան՝ փառքերու նոր
Աշտանակումներու ճամբայէն...։
Հերիք չէ՞ որ հովմ աշնան
Անցաւ յոյսին ճամբաներուն մէջքերէն
Եւ Տրումութիւնն՝ եղերգներուն վիրաւոր
Ածեց աղին՝ յանջքին տակ անոր,
Անոր համար, նժդեհանքի դռներուն,
Ջուր թէ զինի նո՛յն համն առին, նո՛յն ընթացք
Բայց, տիրաբար, ցեղին հետ իր խաչակիր,
Շալկած բեռը՝ զեռ չմեռած հին ցաւին՝
Անցաւ կեանքին խարսխին...։
Թո՛ղ որ կրած վէրքի հարկին համազօր
Ոգեն շրթներն հիմայ երգ—երգոցն հզօր,
Լոյսին բարի՝ անստուեր
Եւ գիշերի զեռ կանգուն
Քանկառոյց յոյր գահերու յանդիման...։
Մեծագոյնն է ոճիրներու արդարւ՝
Դիակներու բարկ բոյրերէ այսահար,
Հրաշօրէն մի անզամ
Եշենիի ոստին թառած սարեակին
Ցեցն ու աւիւնը խորտ սկելու նկրտել...։

Չունեցա՞ր դուն, ինչպէս ան,
Նուազագոյն թեռովը գէթ նժարին,
Սա աւեր ու հացէ սնանկ հիւղերու
Վշափի ծուխին միշտ հանդուրժ
Այսարդին մէջ մարմարասիրտ, գրուժան,
Մնել ուզի և շիթ մ'արցունք յանջքիդ տակ։
Ցաւէն սե ու թաւ յօնքերէն ես անոր
Տառապանքին անցաւոր
Իմաստութիւնն ու հզօրանքը կը կարդամ,
Որ չընձեռուած նուաճան մը քառուզի
Թերափներէ՝ Մեծ Արեւին կ'ընթանայ...։
Մի՛, մի՛ քու մոյզ ցանքերովն ափերուդ
Մշուշոտեր պայծառ անգերն հոգիին.
Ոճի՛ր է այդ՝ ոճիրներէն մեծագոյն..։

34.— ԹՈՂ. ԱՇ ԱՆԳԱՒԹ...

Ի՞նչ որ մնաց խորշակեն, բո՞լ այն ալ ինձի.
Կը յուսամ դեռ, բանի կայ մորն ոս մը բունեն,
Նետելով զայն նոր հող ու կողի մ'աղբիւրին,
Բոնել լոյսէս հին՝ նոր լոյս ու զոլ մը նորեն...։

Դարունս ամբողջ, տղայ մ'որպէս կեանեկեն համբակ,
Համբօրէն ու խենդ, սիրոյդ թուլնին ծախեցի.
Ալզիներուս ամառէն դուն անցար տիտակ,
Նախ ողկոյզն, հուսկ խորելով զինիս առունի...։
• • • • • • • • • • • • • • •

Թո՞ղ, ա՞յ անգուր, ի՞նչ որ մնաց, ի՞նչ որ ինձի
Կրնայ տալ, ու տանիլ զիս դեռ, ցայգէն առաջ.
Մայիսներու հին մեխակներուն նամբէն բերրի,
Ակոսի մը նոր ուրիշին ու տեսլին կանաչ...։

Թո՞ղ, ա՞յ անգուր, ի՞նչ որ մնաց, այն ալ ինձի...։

35.— Զ Ե Ւ Հ Ո Ս Ա Ը

Չեի, չ'ըլլամ ալ հոս պիտի.
Սիւնին, հիմին սա ազոյցով.
Հերի՛ք մահիկներ մի խանի,
Մինչ տուրտերուս թափր հատնի:
Քա՛ր: Ո՛չինչ, ան իմ տառապած
Մսերուս որբ ակօսներուն,
Որպէս մշակ, հայր մ'անձնուրաց,
Խրեց յոյսի ուռ մը կանաչ:
«Բանին կենաց» ամուլ ու չոր
Օրուեց զիս կարկաչներով.
Առա՛ւ, տալու փոխան, ի՛նչ որ
Բնիւր ինձ պիտ՝ աղբիւր մը նոր,
Մնամ. մնամ ալ, որ խորե՞ն
Հատնին հին ու նոր ջուրերուս.
Ո՛չ, ան գիւեր մ'ե, բու մը հին՝
Նպարին տակ լոյսերուն ժեն...:

36.— Զ ՈՒ Բ Ի Կ Ե Ն Դ Ա Ն Բ Ա Ը

Համբ բարին, կուրին վրայ սա՝ նորեն՝
Տրտուրիններու զոր ու լպրծուն,
Կը դողդոցին. Տեր, ցուրտեն, թարառեն,
Դուները մարդուն՝ առտու, իրիկուն.
Լերկ են, խինին պէս Առդումի լնին,
«Զուրիդ կենդանի» վարդեն, կանաչեն,
Լանջ ու նակատներ ամեն նոր ու հին՝
Որոնց լոյս յառման, այնքան անձկորեն,
Գերսեմանին մէջ որբ մ'որպէս մէկին,
Արիւնեցար նախ աշերուդ յոյսին...:
Աղաւնի Յօյսն է, տես, ինկեր կրկին,
Ժայռերու բուրին՝ կենդին կապոյտին...:

Իջի՛ր. Տեր, հունձքի բազում համբաւին,
Դեպ' ծովերու թէ եզրը ջրհուին,
Ուր, ցամբած որբով Քեզի կ'սպասեն.
Մամացցի մեր դորակներ որտին ..:

Իջի՛ր. Տեր, տար մեզ Զուրովդ Կենդանի,
Դիւերէն այս թաւ՝ Խաչիդ Արեւին...:

37.— Ց Ո Ւ Փ Ա Ը

Համրացիր ալ. ինչո՞ւ քայլես դեպ' տեշման՝
Երուն արծարին դամբանին խաւարէն.
Ինչո՞ւ նահին պարն ուզելիդ՝ իր յանցման
Չ'ընդհատի ժայռերուն սեպ, եւ ապօրէն
Չ'ըլլայ նակտիդ դեմ լոյսր սեւ, փուտ ու ցաւ,
Ասզն անձաւին՝ հրացէն պահ մ'աւճացաւ.
Մոլանէգ մբար՝ տերտեց ժամբ բարութեան.
Դուն Հաւատէին եղար հատնումը վերջին,
Ուով, ողջօնից՝ արցունի, համբոյը ալ դարձաւ՝
Նիզակումներ նոր, նոր յառնում մը մահուան:

Չիրենիններու խաղաղուն մրափին.
Մեղքիդ իջաւ ձիւնն ու կարկուտը վայրի.
Շուշաններն հոն, հաւատէի փոքր ածուին,
Այնայն վաղ, մեծ խորշակումէդ դալկացան.
Համրացիր ալ՝ որ նոր այգեր դալարին...:

38.— Պ Ե Շ Ֆ Ի Ը Ս Ե Լ Ա Ն Պ Ա Տ Ճ Ա Ր Ը

Չ'ըսի օր մը բնաւ՝ թէ կը սիրեն ենզ,
Բայց ինչ բարիք ու գորովանի կենդանի՝
Ու կրնայ տալ սիրս մը սիրոյ վերջապէս,
Տուի ամբողջ, առանց հաշուի, ես ենզի...:

Տուի ամբողջ, առանց հաշուի, ես ժեզի...
Քածնուեցայ բարեկամիր ափերէ.
Հատան ինձմէ հարազատներ արիննի՝
Արիւնիդ մեծ փոքրկեն՝ որ կը բաժնէ...:

Դուն ալ երբեք, յայտնապէս, օր մը ինձի
Չ'սիր թէ՝ կը սիրեմ ժեզ տղու պէս,
Բայց ըրբներէդ, հայեացքներէդ նեենի,
Կարդացի ժեզ՝ սիրոյս աշխով գաղտնապէս...:
Դուն ալ երբեք, յայտնապէս օր մը ինձի
Զնետեցիր լեզուէդ խանձեր կողերու,
Որ լոյսի եւ գիշերին մէջ աւելի՝
Հազան սիրոյ հուրէ շապիկն այցելու...:

Հոսեր են երբ՝ կողերէ զոյգ արեւներ,
Եւ լումաներ յազերու հուսկ սիրակիկ,
Պէսէ է բսել, անպատճառ, ըրբով մ'երեր.
Թէ կը սիրեմ ժեզ ա՛յ աղուորս, վերջապէս:

39.— ՊՈՇԻՆ ՊԵՏՔ ԵՍ ՏԱԼ...

Դուն պէսէ ես տալ պատկերն անոր հայեացքին,
Թէեւ կողեկ շաղուեցաւ իր կողը կաւ.
Սերմն այդ, առանց յարութեան մը նոր կրկին,
Ըլլայ պի տի բալարիդ բոյրը բնաւ...:

Կան միխակներ, վայրութիւններ ոլ խորուն,
Մսին, ոսկրին մէջ դեռ ազոխ այդ մանկան.
Սլացներու մօտ վսեմ, չե՞ս տեսեր դուն.
Նսեմանքր հոգիի մեծ նկնութեան....:

Դուն պէսէ ես տալ արեան այդ նոր՝ նո՞ր արիւն,
Եւ աշխարհ մը նոր՝ նորին նոր խմորէն.
Հարկ է որ ան՝ ըլլայ նղբայր արեւին,
Եւ հեռու՝ խենդ հեղեղներու սահմանէն....:

40.— Կ'ՈՒԶԵՄ ՈՐ ԿԱՆԳՆԻՍ ԴՈՒՆ ԱԼ...

Կ'ու զեմ որ կ'անգնիս դուն ալ,
Չըեկըեկին զու ձերդ ամէն տատասկէ:
Եւ բիբերէդ, տեսլասոյզ,
Առաւել քան միլիոնին
Նահատակեալ կարմիր վրէժն հրդեհի,
Հերի՛ք հանգչին՝ թաթեր արնոտ՝ լանջերուզ.
Հերի՛ք քրքիչներ վայրագ,
Բուռե՛ր մահու, որսու թեան,
Կողերուդ զոյգ նիզակուած,
Տառապանքիդ և արցունքիդ
Անգունդներուն դէմ նետեն....:
Հերի՛ք բերքերն անդերուդ,
Լոյսը զանկիդ ամէն դար,
Մազմերուդ հետ դաւար,
Սուրբ սեմերուդ վրայ մորթեցին...:

Կ'ուզեմ որ կանգնիս դուն ալ,
Մոռնաս մանկայ հայցանք ու լաց,
Շտկես, ընդմիշտ, նկնութեան թէ վեհանքիդ
Փորձութիւններուն կշիռով,
Քամակդ դարերով կորակոր...:

Պէտք ես կանգնիլ, զրահուիլ ալ,
Զգեցած նոր ջիլ ու արիւն,
Արարատիդ պէս հզօր,
Մասիսիդ պէս ահաւոր,
Մինչեւ որ՝
Ոսոխներդ իրենց գառնան
Անարգութեան սիւններուն.
Մինչեւ որ՝
Մարտանքներուդ յաղթանակին փոթորկէն
Ողեղուի ալ ծիածանն՝
Ի խնդիր քու լոյս ու արդար
Վայելքներուդ Հայկական...:

Կ'ուզեմ որ կանգնիս դուն ալ,
Դառնաս կրկին հայրերուդ
Հին ուժերուն, Հանձարին...:

41.— ԶԳԱՌԼ ԽՈՐԵՆ...

Զգա՛լ խորեն՝ որ լոյսի մէջ ամեն օր,
Յաւին կապար զիշերեն՝ ըունչդ կը հալի,
Եւ պարայւած կողերուդ դէմ ախտաւու
Կը յամենայ մեծ կոռուրունն ըղձուած,
Մահ մը չէ այս՝ մահերեն ալ շատ վայրի...

Զգալ խորեն՝ որ ցաւեն ըունչդ կը հալի....

Լանջքիդ տակ գեռ անբարաւնակ, անաւուն,
Մսիլ յուսովդ ամբողջ ձիւնին սարսուռեն,
Եւ ուսերուդ վրայ ամեն մարդերուն
Մանրանայ լոկ անզբանիք անպարեն.
Հսկ՝ հոծի, չե՞ս ուզեր մեռնիլ հիմայ դուն....

Լանջքիդ տակ դեռ անբարաւնակ անաւուն....

Սև զիդ հերձ երակներեն համրաբար՝
Ըմպես արիւնդ՝ ումպ առ ումպ՝ եւ ժամ առ ժամ.
Մինչ գուն ու ն սկսիդ յայիներուն՝ անդագար՝
Յա ին ցաւն իր ցուրտ կարկուր անվարան,
Ինչպէս կրնաս չ'ինալ յոյսիդ գահեն վար...:

Ըմպես արիւնդ՝ ումպ առ ումպ անդագար...

Մամես ինքիթեդ գալար-գալար հոգիով,
Քայց չնատնի բոյըր հողին ըրբներեդ,
Եւ զարնուած մարտիկի մը պէս վրդով,
Պաղատելավ չնասնիս ըիրմիդ անհետ,
Մած չե՞ս ըլլար դժոխին այս կրակով....

Մամես ինքիթեդ գալար-գալար հոգիով...

Մեծուած ըլլան բիբերդ դալուկ մականով,
Հայեցքդ խեղդի տառապանքիդ ջաւերեն,
Եւ ուղեղիդ յեցն ու ղեկն ալ անհոլով՝
Փլին իրենց մեծ ու փոքր փորուրէն,
Ինչպէս կրնաս կրել նոր սիրս ու գորով...

Եւ հին լճիդ դառնալ կապոյշին նորէն...,

Այսպէս, ահա, բաղձանեներուդ յանդիման,
Յամենայ դեռ Սեւ Թոշունը փրկարա,
Եւ հատնելով չ'նատնիս օր մը լման,
Հսկ՝ հոգին, լոյսիդ խունկովը գոհար,
Մահ մը չէ այս՝ մահեր ինչպէս անվախնան...
Հսկ՝, հոգին, լոյսիդ խունկովը գոհար...:

42.— ԱՌ, ԿՈՒՏԱՄ ԶԱՅՆ...

Առ, կուտամ զայն, նիւդ այս պահուս, ես նեզի,
Միրսա ամբողջ, բարի սրտիդ փոխարեն,
Որ այնքան յուռ՝ լուրեանդ դէմ կրեցի,
Մինչ ան ամեն ատեն՝ բուկդ եր արդէն:

Զիս դուն կապոյս երազներու նետեցիր,
Տուիր աւիւն՝ բախծանք փետող պատկերէդ.
Կ'ուզեմ, անցիր, յոյսերովդ արդ ծանրակիր,
Գարուններուս դալարիքէն արփաւէս...:

ԱՌ, երկու սիրս՝ մէկ արփին է ան հիմայ,
Միկ խոն միայն՝ երկու հայլով տեսլասոյզ.
Թո՛ղ որ առազաս մը, լաս մը լոկ իր վրայ
Կրէ մեր լոյսն ու ծաղկոտի ամեն յոյս...:

43.— ԻՆՉՈՒ ԵՂԲԱՅՐ...

Ինչո՞ւ, եղբայր, սա հարկաւոր պահերուն,
Զկարենամ տալ քեզի
Պտուղներէն, արիւններէն կողերուս,
Դուն որ անոնց հոգիիս հետ կրեցիր
Սարսուններն ու բեկումները տարածամ,
Եւ պարզեցիր, կեանքիդ լուսէ սափորէն,
Որպէս լոյս ու պալասան,
Կեանք ու արիւն՝ արեւներէդ անձնուրաց:

Հայեցքրդ աղու որ և դէմքդ ցեղիդ պէս անսենգ,
Եւ հոգեկան փոթորկի
Եւ անձկութեան ձիգ ժամերուն ձամբայէն,
Դիւցազնական զոհարերմանդ կշիռով,
Սրտիս կապոյտ ափերուն
Իրենց պատկերն ու կնիքն են գրեր.
Եւ սենք հիմայ, հողին ցաւէն ա՛լ եղբայր,
Պիտի կրենք, նոյն արեան հետ ցեղական,
Ճակատագրի նոյն հարուած.
Եւ նոյն նիզակն ու կապարձը՝ վահանով.
Ընդէմ ամէն թշնամանքի, ոխու թեան.

Բազուկներէս՝ զնդերներ,
Թիկունքներէս տառապած՝
Քեզի ոսկր ու ջիզեր,
Եւ լեարդէս՝ արիւնումներ կը պարտիմ... .

Ինչո՞ւ, եղբայր, կամքիդ յարը գուն հիմայ
Չ'արձակես իմ բարձանքներուս յանդիման
Ու չրլան մեր ակօսները զոյգ կեանքին
Նորիրման մեծ արեւներով լուսաւոր... .

Ինչո՞ւ, ես ալ չկարենամ, ինչպէս դուն,
Ճակտիս վրայ, ճակտիդ դէմ,
Արսենական զոհաբերման վեհանքին
Կրել Աստղն ու կուսինը պայծառ... .

44.— ԱՂՈՒՄՐ ԵՍ ԴՈՒՆ...

Աղուո՛ր ես դուն, շա՛ս աղուոր... .
Չնարակուած ուպէս նոր կաւ՝ կարասին.
Աշուններու մեղրին համար, գինիին.
Նրեներդ Մարտի կակաչ, վարդեր են բոսոր
Բացուած անոււ լիներու խած հայելիին.

Աղուո՛ր ես դուն, շա՛ս աղուոր... .
Աշերուդ զոյգ ծիածանին սուրներով.
Մաղի շերս մ'կ, ցնծայ մը ցնծարով,
Դեմիդեռ մորն եւ հայեացքդ անմոլոր
Ճաղուած անփոււ սիրոյ ջրին ոսերով... .

Աղուո՛ր ես դուն, շա՛ս աղուուր... .
Առտուններու արեւներուն դէմ բացուած
Զրանոյւ լոյս իրաններու պէս դեռ բաց

Աղուո՛ր ես դուն, շա՛ս աղուուր... .
Քայլ ու երգիդ նոր նմարով աննախանձ... .



45.— ՀՍԽՌ ԹՈՂ...

Չ'ըսի՞ն միրէ, բսե՞ն բող, բերնի բանի լայներով,
Ինչպէս, ուր որ, որքա՞ն ալ կ'ուզե՞ն, որքա՞ն մարդերւ
Թէ դնդերներն են արձակ ու ջահիլ դեռ նակատով.
Սեր չնանչցած, չծխած տղան սա՝ մեզմէ հեռու... .

Չ'ըսի՞ն միրէ, բսե՞ն բող, կաւի իրենց ըրբներով,
Թէ խելար է, սնանկ ալ արծաթներու բեռներէն,
Տղան սա՝ դեռ չ'անցած գինիներու հուրեն բով,
Եւ նիզակուած կողերուն իր երկու մեծ բերդերէն... .

Չ'ըսի՞ն միրէ, բսե՞ն բող, ինչե՞ր ալ որ կ'ուզեն դեռ,
Երենց չանցած սահմանէն կրունկներուս նակիփս՝ դէմ.
Հպարտ մանգաղն այդ՝ շունչն իր ժայռի հողէն է առեր,
Ու գառնայ պիտի բեւումներուն բզուկ մասւան դալկադէմ:

46.— ՀԻՒԱՆԴԱՆՈՑ...

Ցաւն է գրեր հոն իր բոյնն,
Ցաւը՝ մահուան պուրջերով,
Որ մէկուն ճակտէն, սրաէն է ագուցուեր,
Խրեր՝ միւսին թոքէն ներս,
Թառեր ուրշի մը կողերուն, լեարդին,
Եւ շատերու մտրակեր
Մարմիններն ու բիբերը գեռ դեռատի՝
Կղձեր մաշող հեգնանքով... .

Ամէն մի զէմք ու հայեացք,
Ժպիտներէ վլիլիած,
Ծնօտին իր նիհարանքին կարկառով,
Թախծի շերտ մ'է, յուզում մը մոյդ ու մոլար,
Որեւէն ոռված թմրիրով... .

Որմերէն խուլ, սալարկներէն, միջոցէն
Կ'արիւնի պրկանք մը համր, աննահանջ՝
Յոյսեր շերտող զարկերով,
Եւ կը խեղդին համակ ծիծազ, խնդութիւն
Լանջքեր թրջած հառաչանքի հեղեղէն... .

Հարուստ, տնանկ կը լիզեն

Յաւը նոյն՝ նոյն հարթակէն,

Ամէն ոխ ու սէր նստած

Մախաղին մէջ ծակ տրտութեան ապարդիւն.. .

Գորուն, ծոթրին աչքերով,

Քոյրեր բոլոր գթութեան,

Աջ ու աձեակ թիթեռներու պէս կը յածին՝

Ցոյսի նեկտարն իրենց բարի շրթներուն.. .

Որքա՞ն տքնում ու գթանք,

Հոգին իրենց ակռաներովը ծամող

Հրանդներու յանդիման,

Բժիշկներու ուղեղներէն՝ մատներէն,

Փակելու փապերն ախտերու նիզակման՝

Նշդրակին, գեղին հատու գնդերով.. .

Քանի՛ կուսի խաւարումներ կը լուսնան,

Կ'աշնահարին արեւներ՝

Գիշերներով ծրարուած,

Կեանքէն ընդմիշտ վայրապար.. .

Եւ հոն, աշխարհ մ'ամբողջ սրտի, հոգիի,

Փլուզումի և յառածան

Երկու երկրայ՝ նրբահիւս

Աղիներու գրայ հուսկ,

Գութի, կեանքի հացին մուրիկ բիբերով՝

Կ'ոգելարի՝ ախտէ, ցաւէ նիզ կոււած.. .

Ինչո՞ւ Ցաւին ձիւնը գեռ այս անձանանչ.. .

(12 նոյ. 1934. A. U. B.)

47.— ԻՆՉՊԵՌ ԿՐԵԱՄ

Այսօն ձիգ շունչ շունչի տաք,

Նոյն ուռիին, աղբիւրին

Ծխելէ վերջ խանդն համակ,

Տղու մը պէս խօղդին

Ինչպէ՞ս կրնամ ստեղծել

Պարս մը՝ որ ինզ կարենայ

Աիրոյս լանջէն, անարգել.

Նետել փուչի մ'անզգայ.. .

Նոր կուրութեան սահմանաւած

Առասանն այդ անձանօթ.

Պիտի երեք աննախանձ

Քակուի դէպի առաւուս.. .

Ո՛չ, ես դեռ լոյս մայրութեան,

Քրօջական սէրեռու

Արեւներէ անխափան՝

Կ'աւզեմ տաքնալ՝ ամեն առտու.. .

48.— ՊԼՇՖ ԷՐ, ՈՎ ԿԵԱՆՔ...

Պէս էր, ո՞վ մոյզ ու խօլական դու կեանք,

Ու դեռ կարն ու դեռատի

Տարիներուս մէջերուն

Նետէիր նետդ՝ մահուան մահնի աղեղին.. .

Եւ ան այ՝ սա հեռաւոր,

Դեպ՝ գուը ու բարութիւն

Չլուսացող ափերուն.. .

Ռազմի նակտէն ու նակատէն պէս էր լսկ՝

Առներ վերքը մահուան խորին՝ հայ տղան.

Կամ փակէր գեր, աշերն իր,

Մասիսին դէմ, Հողին վրայ Հայրենի,

Հողին Մայր սուրբ համբոյրով.. .

Ինչո՞ւ համր դաւարեն այս՝

Մկաններուս զարութին,

Եւ անմարմին, նամբուն վրայ գնած

Երազներուս յանդիման՝

Ո՞վ դու տակաւ անշիրիմ


Ախսն ու աւերը Մահուան.. .

49.— ՊԱՂԱՏԱՆՔ ՉՈՒՆԿՄԱՆ

Պաղատանք չունիմ, արցունք ալ հիմայ...
 Զիս իրենց մեջ շերս առ շերս բաժանող
 Մարգերուն, լոյսին, երկներն անխնայ...:
 Պաղատանք չունիմ, արցունք ալ հիմայ...
 Յագեցայ ամեն զուրե, հացերե...
 Կ'ուզեմ ըլլալ զուր ու հաց բաժնուով...
 Թող ամեն աղբատ մարդ զիս այցելէ...
 Յագեցայ ամեն զուրե, հացերե...:
 Լուսնեն սառ կ'իյնայ շունչիս դեմ զուարք...
 Կ'աւունին սերերո բոլոր գարնացօլ.
 Ոխն իր փլուզումը կը լիզէ արդ...
 Լուսնեն սառ կ'իյնայ շունչիս դեմ զուարք...:
 Տղու ինչ խաբկանք՝ փորձել երգել դեռ՝
 Մինչ կը լայնայ վերի կողին մխացող...
 Մինչ բուրը լանջին խո՛րն է կուրեր...:
 Տղու ինչ խաբկանք՝ փորձել երգել դեռ...:

50.— ԲԱՅՅ, ՏԵՐ, ՔԻ՞Չ ՄՌ'ԱԼ...

Բայց, Տեր, քիչ մ'ալ, գրանեռով,
 Թող զայն լոյսին, կեաներն դեմ,
 Եւ ապա, ո՛ր սուր շեղրավ
 Որ կ'ուզես, մե՛կ անգամեն,
 Կորե՛, քանի որ կրկին
 Հեար չեղաւ զայն հինե
 Նետել նորի պատկերին.
 «Ընդէ՛ր զերկիրդ խափանե»,
 Հերիք որքան ան թեւեց,
 Յեցերուն հետ կուլերուն,
 Դեպ' բարութեան կապոյթին էջ.
 Մեղքն է այդ իր յոյզերուն...:
 Բայց, Տեր, քիչ մըն ալ կանաչ
 Թող զայն շնչել լոյսին մեջ.
 Գուցէ զարունն ուշացած
 Ըլլայ քեզ ամառ մը մեծ...:



49. ԿՈԴՈՅԱՆԻ ՀԱՎԱՐԱՐ

Պարագան ուղիւ, ուցած ու միայն
Հայ ետք մէս ուս ուս բանուո
Մարդուն, լորին, հեղինք ավանու...
Պարագան չուկը, աւան ու իրայ
Ազգեալ ամեն զուկ, նուշեն.
ԱՌ զօն սպառ ու հայ բանուու...
Մայ ամեն այսու մաս մին այցել...
Ազգեալ ամեն զուրի նուշեն.
Խռովն առ Եկեղեց ունի զուար...
Խռովն առես բայ զուարացու.
Որ ու զուարու որ լոյն առզ...
Լուսնի առ և իրայ ու օխո զու զուար...
Տու ի օ խռովն փուձն եղել զիս
Մայ որ լոյնոյ մեր իրայ մասուցու...
Մին լուր լուսուն յու ու կ կուսու...
Տու ի օ խռովն զուձն եղել զիս...

50. ԲՈՋԵ ԵՆՔ ԳԻՒ ՄԱԼ...

Բոյց, մե, քը մ'այ, զուարու...
Մոյ զոր յուսն, կուսուն զու...
Մ առու, ո՞ւ սուր մասուն
Մ կ'ուզն, մեկ անզուն.
Ենք, ուսէ ու իրեն
Հնուս յուսն, զոյն միս
Ենքն նոյն զուարուն.
Անքէր զերիւն խռովուն.
Ենք ուսն ու թիս,
Խռովն մես կունենա.
Մոյ քումքն իւսուրդին ես
Մոյն ի որը յո լուսուն.
Բոյց, մե, քը մ'այ ու իրու...
Բոյ զոր յուսն յուսն մ
Ենք զուարուն անզուն.
Ենք նոյն ուսն մը մուս...

ՀՀ Ազգային գրադարան



NL0322974

22185

807

